



Համաշխարհային քաղաքական կացութիւնը  
ու եւ է ասենէ աւելի իսովայոյշ է : Մըրկային  
այդ կացութիւնը արդէն իսկ աղէտունեռու շարքի  
մը ծնունդ տուաւ . Ապանիա, ներքին պայքարով  
մը եւ աւելի եւս՝ եւրոպական երկու բնգվաճա-  
մարս քաղաքական իմբարութեանց եւ ուղ-  
ղութեանց բաղկամամբն թասերաբմ դարձած  
ըլլալուն հնուեանքով՝ բղացուած, հինաւուրց  
անահնման Զինատանը աշխարհակալութեան  
ծարաւի ձափոնին յառաջիսազաց հուրին ու  
սուրին մասնուած, Աւստրիան յանկարծ գեր-  
ման տիրամուլութիւնէն կանոնած, նորդոյային  
Միութիւնը ներքին փոթորկով մը ցնցուած՝  
իր ուժերը եւրոպայսպան կուրով ծը մականե-  
լու վրայ, եւ թուրքը որ ահա Ալեքսանտրիի  
սանճաքին մէջ կը սանէ, եթէ ոչ իր աշխար-  
հակալ, — դեռ ատնէն չէ ատոր, — գէթ թուրք  
տարրին թուական ու քաղաքական անգոյ գե-  
րակլուութիւնը՝ հակառակ ճշմարտութեան՝ ա-  
մմնէքին բռնի ընդունել տալու համար եւ այդ  
նահնանգին կառավարութեան սանձերը կորու-  
րար իր ձեռքն առնելու համար : Ալլահ իր գո-  
րածավտանք կացութիւն, որ արդինք է գեր-  
ջին մնձ պատերազմին մէջ գանձակից ժողով-  
վուրդներու այնքան հերոսական միգերով ու  
զուարերութիւններով Գերմանին ու Թուրքին  
վրայ տարած յաղթանակէն յետոյ՝ այդ նոյն  
գանձակից ժողովուրդներով քաղաքական վա-  
րիչներուն մէկ մասին կարճամիտ, եսամուլ,

փոքրոգի վարժունքին . անոնք, իրաբու գէյ  
գաւելով իրենք իսկ իրենց պարտութեան մաս-  
նած Թուրքը նախ, յնոյց Գերմանը իրենց ան-  
կումէն ոտքի հանցին, զօրացուցին, իրենց  
այնքան սուր գնով շահած յալթանակը մաշե-  
ցուցին, ֆածացուցին, եւ այսօր աշխարհ կը  
գտնուի շատ աւելի պայմուցիկ նիւթերով լե-  
ցուն գերագրդուուած մթուրուտի մը մէջ քան  
1914ի պատերազմի նախօրեակին : Ամենքը տեն-  
գուորէն կը պատրաստուին յառաջիկայ ընդ-  
հանուր պատերազմին որ պիտի ըլլայ շատ աւելի  
տիկներասան ու անհղարսան գան 1914ինը եւ  
որդէ յետոյ մարդ չի գիտէր թէ աշխարհ ինչ  
ձեւ պիտի անէ :

Այդ նոր ընդհանուր պատերազմը արդէն  
իսկ անցեալ կամ այս տարի կրնար տեղի ունե-  
նաւ, եթէ այս երկրին մէջ արմատական Հայ-  
րենասէ զործիչներէ զեկավարուած գահին  
մը ընկերագրականներէ զեկավարուած գահին-  
ին տեղն անցած և երկրին մէջ գասահութիւնը  
գերահասասասան, զինուրական ուժը բազմա-  
պատկած, Ամպլիոյ հւա մերձեցուն աւելի  
խորացուց ըլլար, ու եթէ Սնդգլոյ մէջ  
Խորճնը որ սիալ սիալի վրայ զործեց՝ Զէմ-  
պըրլէնի պէս այնքան իրատես ու խոհեմ որքան  
կորովի վարիչ մը յաշորդուած ըլլար, որ Խտա-  
լիոյ հետ առու հակառակութեան վերջ դրաւ, իր  
երկրին սպառազինումը գերագրական աստիճա-  
նի մը հասցնելու ուժգնորէն ջանակիր եղաւ եւ

Ֆրանսայի հետ դաշնակցութիւնը իր ամենէն լայն ու ամուռ ձեւին բարձրացուց:

Անզուչա, այդ պահագայ պատերազմին անասէի ահաւորութեան հեռանկարը եւ այն համոզամբ թէ անկից նո՛յնան ուժասպառ ու քարուքանդ զուրս եղած պիտի գան յազթողն ու յազթուածը, եւրոպական քաղաքականութեան ամենէն ուարժամէլ վարդիներն իսկ վարանի կուտան այդ զարհուրենի արկածամինդրութեան որդումն անելու: Բայց դէպեքը, կրնան, մերթ, գանավիթելով, կրեքը գերազդուելով եւ անզապիլ գարդըներով՝ անխուսափելի կացուցանի այդ ընդհանուր մեծ բարդութը: Բուլոր այքերը, բոլոր միտերը երկէ սեւեռուած էին Մայրապոն Արեւելու մէջ Խորհ. Միութեան ու ձափոնի միջեւ ծաղած սահմանին զինեալ մէծին վրայ (որ բարեզդդարար խաղաղ լուծում գտաւ) ու այսօր օնեմուած կրման չեխօսովաք պետութեան եւ գերման փոքրամանութեան միջեւ գեռ առկախ ծանրակիր պայքարին վրայ, ինչզս եւ Սպանիոյ մէջ շարունակուող միջազգայն քօղարկեալ կուրին վրայ, Հրատապ ու վասնազից հացցեր որոնք եթէ բանակցութիւններով գնական լուծում շնունեն, կրնան յանդիլ այդ ընդհանուր բաղնումին:

Այս մուայլ համանապատկերին մէջ, հայ ժողովորդին վիճակը, որ այսպիսի բնդհանուր պայմաններու մէջ արդէն չէր կրնար վարդագիյն ըլլալ, զանազան դէպեքու եւ հանգամանքին բերմամբ անուր է եւ սպառնալիքներով պաշտուած, ինչպէս թերեւու ու եւ կ ատեն չէ եղած այս սատիճանութ. Խորհ. Միութիւնը ծայրէ ծայր ցնցող մրրիկը կը շարունակէ, եւ անոր աղիսաբեր աղդկութիւնը Խորհ. Հայաստանի մէջ ալ, ուր ան սկսաւ զգալի գառնալ Անանջեանի եղերական մահով, կրմայ զեռ տիրական: Խորհ. Ա. Կաթողիկոսի խեղդամահ եղած եւ էջմիածնի գանձարանին կողպատուած ըլլարմն զրոյցին չեմ կրնար հաւատալ, երբ այդպիսի սոսկաի ոճիրի մը ստուգութիւնն հաստատող ու եւ է ականատես վկայի հաւասառումը շոնէինք, երբ ընդհանուակն ու նինք տեղակայ Գէրդ արքակիսկոսոսի յայտարարութիւնը Հայրապետին սրտի կաթուածէ մեռած ըլլալուն մասին եւ անոր պաշտօնական

յուսագրումը թէ հանգուցեալին յաջորդը ըստ աւանդական սովորութեան պիտի ընտրուի Խորհ. Հայաստանի կառավարութեան բարեհամ համանութեամբ:

Ինչ որ իսկապէս տխուր է Խորհ. Հայաստանի մէջ, երէկ գործի գլուխ գտնուող փորձառու եւ այնքան հարազար Հայ ոքքան անկիղ համայնալար անձնաւորութիւնն ու հին ու նոր տարանդաւոր մտասորականներու տեղ՝ մէջ մասամբ ոչ-Հայկական միջավայրերու մէջ կազմուած անձանօթ ու աննշան Հայերու երեւումն է (անոնք ալ արագօրէն փոխուող), եւ այդ անփորձ անձանթներուն կողքին, երկիր փոխվարապեսութիւնը եւ արդարագատուութեան Մայրապատութիւնը Թաթարներու յանձնը-փլւը: Խանջեանի ու անոր օրով ծառայոց, արտագործ գործիներու եւ մուսարականներու լաւագյններուն մէկ կարեւոր մասին անունները մինչեւ ցարդ անարգանքներով կը յիշատակուին. իսկ թէ ի՞նչ եղած են այդ թանկադին ուժերը, որու չնիք գիտեր երիտասարդ մը որ այսուեղն եկած էր Փարիզ-ութ-ինչ ամիսի առաջ, ըստ թէ անոնք բոլորն ալ մաքրուածուած էին. ճիշգ էր սկակայն, կէտ առ կէտ ամրողութիւնեմք ճիշգ էր, ինչ որ ան երեւան գտնըւած միջոցին ի լրոյ իմաստած էր: Այսնոդին եկած թերթերուն մէջ այդ մասին որոյ լուր մը չտանք: Աւելի քան երկու ամսէ ի կեր Խորհրդային Հայաստան ու Գրական թերթը աւստացած չունինք, իսկ գրեթէ տարի ու կէտ է որ ու եւ համակ, ո եւ է գիրք չէ եկած մնղի այնտեղն, մինչ այս մութ շրջանն սկսէլիք առաջ ի՞նչքան աղուոր գիրքեր կը ստանանիք երեւանէն, Խորհ. Հայաստանը, Գրական թերթը եւ Խորհ. Արևեստը հետոցէնէտ աւելի շահեկան կը դառնային իրենց գրական էջերուն մէջ. նամակներ կը ստանայինք վերաշնուռող Հայրենիքին շոնչովը լի, իանդալալու նամակներ, երեւանի մեր մտաւորական եղբայրակիցներէն. եւ այժ բոլորը կ'ուրախացէին, կ'սրամադղէն մէն ենք, ու մենք ալ, արտասահմանեան անհատներ ու կալվակերպութիւններ, կը ջանայինք ընել ինչ որ կրնայինք՝ զործակեցլու համար Հայրենիքին մէջ շապորդ ու աշխատող մեր ժողովուրդի վերելքի ճիզին:

Այդ երէկի կացութիւնն ալ իր թերութիւն-

ներն ունէր, զոր չէինք անտեսեր, ունէր մեր զաղափարին բուն, սկզբունքներուն անհամապատասխան կիտեր, որը չէինք վարսներ քննադատել, բայց ան ունէր եւ իր անվիճնելիքորին դրահան կողմերը որ մենք՝ իրը աղքամէր Հայեր՝ կրխանդապատէին, եւ ոչինչ այնքան կ'ապաց ցանէ թ. Հայաստանի հանդէս երէտուան ըլլը ջանին մեզ պէտ մտածոներուուն ճշգտանութիւնը եւ կուսակցամուլարար տառանեցինք տարիէ ի վեր հոն ամէն ինչ մութ տեսնել ուզողներուն ազգավանս սխալը՝ որքան այսօրուան արտառուոց ու իսկապէս մութ կացութիւնը։ Խորհ. Հայաստան, մեր հայրենիքը, այսօր աւելի հուու է մեզէն, աւելի անմատչիլի ու խորհրդաւոր, քան Հարա մոլորակը և եւ ասիկա՝ ինքնին՝ անսատնելիք գդրաղդութիւն է։ Նորին՝ մեայն իշմիածինն է որ կարելիութիւն ունեցաւ արտասահմանի բազմահազար Հայութեան երկու հոսք ըսելու տեղակալիք մը լրջաբերականներով կամ եպիսկոպոսի մը նամակով։ Հակասակ տարակի մը ի վեր Հայաստանի մէջ տիրող մրրկանութիւն, մերաշնական ճիգը, տնհասական շարժումը, մտաւորական կենաքը, զեղարուեստական ու գրական արտադրութիւնը բոլորովին չեն դադրած անշոշշա այնտեղ. մեր ցաւը այն է որ ատոնց մասին հիմայ ոչ որոշ լուր առնել կարող ենք, ոչ ալ Հայաստանի աղդային կեանքի այդ կարեւոր երեւոյթիներուն մե աջակցութիւնը բերել շարունակել. Մալթենք, — ի՞նչ կրնակի ընել կամթիել զառ — որ այդ անբահանուն կացութիւնը շտուով կնը զտնէ ամրող Խորհ. Միութեան, ուրեմն եւ Հայաստանի մէջ, ու մաղթենք մտնաւանդ որ յուսն կացութիւն մը չըայ այսօրուանն իսկ փնտուել առաջ. վասնիք այն պարապային որ Խորհ. Միութեան ու ձափոնի միջեւ նորէն վէճ մը ծագի եւ տեւական պատերազմի փոխութ եւ եթէ Ռւբրայնային աչք անկած Գերմանիան յարձակի Խորհ. Միութեան վրայ, — ահաւո՛ր բաներ որ կարելիութիւններ են, — մարդ չի գիտեր թէ Ռուբրիան, որ ամժ սպառապինման Համար իրեն միթիսնաւոր ոսկիներ փոխ տուող Անդիքն ունէ իր կռնակը, ի՞նչ վերաբերմւնք կ'ունենաց թ. Հայաստանի եւ ամրող կովկասի Հանդէս, — Կովկասի ուր կը գտնուի նաւթառաս Բագուն, որ Անդիքոյ Համար կը մնայ միշտ

Հրապուրիչն...

Երբ աշեքնիս կը դարձնենք գէպ ի Սուրբիա, գէպ ի Ալէքսանդրէթի սանճաքք, այնտեղ ալ ուրիշ տեսակ ամպեր կը տեսնենք երկինքը մթաղնող։ Պրիան եւ իր Ֆրանքէն-Պույենոր, 1921ի Անկորայի համաձայնութիւնը ուզեցին Եոյին (և Անդիքացին) դէմ Թուրքը գորացնել, ու յուսացին որ այդ գորացած Թուրքը Ֆրանսակի պահակիցը պիտի գամանը, եւ այդ թէ՝ սիալ և թէ՝ անապնի համարվ որոշեցին Կիրկիան պարպէլ, Թուրքին դէնք ու ոսղմամիւր տալով՝ անոր օգնել Եոյին դէմ եւ նոյն ատեն Ալէքսանդրէթի սանճաքքին համար ընդունեան թուրք տարրին գերակշռութիւնը, թուրք իշոյն ու մշակոյթին անտեղ սիրդի հանգամանք ունենաւու իրաւումքը, թրափան գոյն ունեցող որոշ չափով ինքնապար բժիժի մը հաստատումին սկզբունքը։ Անկորայի համաձայնութեան այդ կէտը ամբան քիչ ձեռնտու էր Ֆրանսայի ինչպէս եւ Սուրբիոյ (ու Սանճաքքի ազգարնակութեան մեծամասնութեան) շահերուն, որ մինչեւ ցարդ Գրանասկան հոգաստը հասավորութիւնը զանողան խոսափառութիւնը զանողան այսորութեան և հետաձուու և անձից հիմունքի մը վրայ գրուած էր, քանի որ Սուրբիոյ այդ շրջանին մէջն թուրքերը, եթէ ցեղային ամենէն բազմաթիւ խումքն են (ութուն հազար), շրջանին այլացեղ ազգարնակութեան մէջ, որ երկու հարիւ հազար հոգի կը բաղկանայ եւ որուն մեծամասնութիւնը հակառակ ամպական բանեցն գլխունք վայէն վրայէն տրուած փոստակութեան, փորձարանուն թիւն են (Հարիւթին քառասում), ինչ որ ապացուցեցաւ Ազգերու Ծնկերութեան անուանած Յանձնաժողովին ու Փրանսական հոգատար կառավարութեան պատուիրակ Խօսէ Կառոյի Հըսկողութեամբ քանի մը ամիս առաջ կատարուած ընտրողական գործողութեանց միջոցին։ Բայց գեմարքին Թուրքիան, — որ Հիմիթները եւ նոյն իսկ Ուրբարտացիները — ինչպէս եւ Սուրբ Անդրեացիները, Ետրուսկները, Եւայն, Եւային, — թուրք կը հոչակէ (պատմական աշխարհակալութեան նորութեան նորութեան նորութեան նորութեան նորութեան ալ, իբր Հիմիթներու

մէկ համեկին հինաւուրց կայանը, կ'անուանէ Հաթայ, այսինքն Հեթիսեներու՝ ուրեմն եւ Թուրքերու՝ երկիր (1), որ առանց կատակի՝ աշխարհի բոլոր քաղաքակրթութեանց ու ինդուներուն մայրն ու ազգիւրը կ'համարի Բուրք քաղաքակրթութիւնը (2) եւ Բուրք լեզուն, «արեւ-լեզուն» (3), գժգու մասց Փրանսական կոստավարութեան ու Ազգերու Ընկերութեան վարմունքն, երեսուն հազար զինուր հաւաքեց Սանձաքին սահմանադրուն քայա, եւ սպառանց զէնքով դրաւել Սանձաքը՝ Եթէ Ֆրանսան շրեզունէր թէ Թուրքերը այդ շրջանին մէջ ունէին մեծամասնութիւնը զոր չունին։ Ֆրանսական կոստավարութիւնը զիշաւ, որովհետեւ առանց ասոր պէտք պիտի ըլլար բանակ զրկել այդ կողմէրը եւ պատերազմի ելեկ Թուրքիոյ հետ, — ինչ որ այդ կէտէն ընդհանուր պատերազմի մը զուռու կրնար բանակ ։ Ֆրանսական կոստավարութիւնը ընդունեցաւ նաեւ, որ քանի մը Հազար թինուր մտնեն Սանձաքին մէջ՝ նոյնքան Փրանսական զինուրներու հետ, եւ հանման մինչեւ Սանձաքի վարչական ժողովին

(1) Զարմանալի եւ ցաւալի է որ եւրոպացի կամ հայ յատնի հետինակաւոր բանասէրներէն, յերապարաններէն, պատմաբներէն մէկը դեռ երազակալ չիշաւ գիտական փասունոր այդ յաւակիութեանց ինչ էան ծիծաղելիօրէն անիմի ըլլալը հաստատելու համար։ Մանաւանդ որ այդ մեծամուլ պառաւախօսուրիւնները կսած են Արևելիքի մէջ սահմանափակուած շլամա, այլ արեւամտսան մեծ կեդրներու տէկն կամ շահախնիդիր օրկաններու մէջ այլ արձական գրտնել։ Փարիզի մեծագոյն օրաբերքերէն մին, վերջին, իր խմբազարկանին մէջ՝ Թուրքերը արիսական (4) եւ Հայերն ու Քիւրսերը՝ Արաբներուն հետ՝ սեմական (5) կը հոչակիր։ Զօրավար Փրեմոն քերքին դրկց ցեղաբանական ու լեռուրաբանական այդ կրիկնակ վխալը փաստերով ի վեր հանդ հնանկ մը, բայց թերքը քաղաքավար ու մանուածախար հնանկով մը յայտնեց թէ չէր կրնար հրատարակել։ կան սակայն լուրց ու պարկէց օրկանները որ պիտի հրատարակէին այդ նիւրին վրայ հեղինակաւոր մասնագէտի մը գրած հմտալից մէկ յօդուածը։

քառասուն երեսփոխաններու ընտրութեան աւարտումը, — ընտրութիւն որ այլեւս կատակ կերպութիւն մը միայն պատի ըլլայ, քանի ու թուրքիոյ ու Ֆրանսայի միջնեւ համաձայնու թեամբ առաջնուց որոշուած է թէ այդ ընտրութեան միավանականին քանաներուքը թուրք ապատուն երեսփոխանին գասաներուքը թուրք պիտի ըլլան եւ միւս բոլոր ցեղերը միասին տասնեւութ ճայն պիտի ունենան, որոյ վարչական ժողովը՝ մեծամասնութեամբ թուրք ըլլալով։ Սանձաքին կառավարութիւնը կիսաւարտուած թուրք տարրին ձեռքը պիտի անցնի։ Այս բարոր տեղի ունեցաւ արդէն, եւ Սանձաքի մեր ցեղակիցները որ կը կարծէին թէ բարեկամ Սուրբոյ մէկ շրջանին մէջ, բարեկամ ցեղերու կողքին, պաշտպան մեծ տէրութեան մը հովանին տակ, խաղաղ ու ապահով ապրելու, աշխատելու, իրենց ազգային մասկոյթը զարդարելու, կարելութիւնն ունէին ոյլ ևս ընդմիւն, գիրենք նորէն Թուրքին թաթին տակ կը տեսնեն։ մաննե կը փախչին, կապաստանին Լիքանան կամ Սուրբայալը կը մանն իրենց տեղը, բայց մտահոգ են, ու այդ մացցոյներէն շատերն ալ այս յեղաշրջուամներուն հետեւանք եղող տնահասական տաղնապին պատճառով, նիթական մեծ նեղութեան մէջ կը գտնուի։ Այլութիւն ալ, մարդ չի գիտէր թէ ինչի՞ պիտի յանկի կացութիւնը, որ անորոց է, վճռական մեւ չի սատացն, եւ կրնայ գէպ ի յունեոյնը կամ գէպ ի լաւագոյնը բնաշընուիլ։ Խաննե կը զարմանան թէ Անգլիա, Ֆրանսայի հետ այժմ զինակցական սերու կապեր ունենալուց եւ լաւ շատ զինակցական յարաբերութեանց մէջ ըլլալով հանդերձ, ինչ-պէս իր կեցնութիւնը ցանեցուց Թուրքիոյ վրայուսն զի սահմանապալուիք զօրի հաւաքելու գործ Ֆրանսան նեղը գնելու իր բիրս ծրագրէն հաստաբէր։ Ըստզնը կան նոյն խկ Շիշչով Արաս այդպահի յայտարարութիւնն մը բարձ էր նիւ նօրք թայմզի թղթակցին, — թէ Անգլիա Ֆրանսայի վրայ է որ իր ազգեցութիւնը բանեցուց համոզելու համար զայն որ այդ Հարցին մէջ գրի գործ Արաս այդպահի յայտարարութիւնն ու թուրքիոյ, (որ պէս զի Թուրքիա Անգլիայ եւ Ֆրանսայի կող քին գուսնութ պատազայ մեծ բարախումներու ընթացքն)։ Անգլիա, որ ճէց է անչուչ եւ արամարանական, թերեւս կրնայ նաեւ բացատրուիլ

Հոգեբանական ներքին մղիչներու անդիտակից կամ կէս-դիտակից ներգործութեամբ: Գերմանիական վտանգին դէմ ֆրանսայի հետ իր մերձեցումն ու համաձայնութիւնը շատ լուրջ ըլլարով հանդերձ, Անգլիան չէ մոռցած սակայն անշուշտ այն ծանր հարուածը զոր ֆրանսական քաղաքավանութեան վարիչները տուին իրեն 1921ին երր քեմալականներուն ընձեռած ըրբե՞ց օգնութեամբ իր պաշտպանեալ եւ շահակից Յոյներուն ջախճափումը դիւրացուցին եւ 1923ին Պորտին ֆրանսական զօր-քիրը քաշելով քեմալական բանակի վերջնական յաղթանակին ու Պոլիս մտնելուն նպաստեցի և Անգլիան սովորացիցի Պոլիսին իր զօրքիրը սկամայ քաշելու նուաստացման համակերպի: Սանհագին մէջ ֆրանսական քաղաքականութեան կրած պարտութիւնը անգլիական դիանութութեան մէկ թաքոն փիթ-վրժը անձնար չէ նկատել: Բայց նաեւ ճշմարտանման է որ Անգլիա, ինչպէս ըսողներ եղան արդէն, Թուրքիոյ վարիչերուն ալ վրայ աղեցութիւն բանեցուցած է, մէկնով զանոնք որ իրենց արրուած այդքան գուացուով շատանան եւ Սանհագը բոլորովին թուրք պետութեան կցելու իրենց ճգումէն հրաժարութեան որովհետիւ Սուրբիացիք արդէն խոկ կատաղ են ֆրանսայի իրենց զմիւն վայէին ըրած զինումէն եւ ամբողջ արարական աշխարհը անոնց հետ դժուն է, եւ ո՛չ Անգլիա, ո՛չ Ֆրանսա չահ ունին ամբողջ արարական աշխարհը իրենց դէմ մոլեկնօրէն դրգուելու, ոչ ալ Ալեքսանդրիթի պէտ կարեւոր դիրք մը ամրոզավաս Թուրքին յահճնելու: Եղած կարգադրութիւնը՝ թարացուց չօտու ու ավանդ ըստն է, Կարպատն կիսակատու լուծում մը, — Ալեքսանդրիթի սանձաքը պիտի չարունակէ Սուրբին մաս կազմել, բայց թուրք ատրը անոր կառավարութեան մէջ գերակիշ գեր պիտի կատարէ, — ժամանակաւոր լուծում, որ գուրը լայն բաց կը պահէ ապագայ էնթրիկներու, որով եւ Ալեքսանդրիթը կը մնայ միշտ արամագրելի Հին կամ Կին համար:

Այս կնճուռա ու անախորդ կացութեան մէջ, Սանհագի հայոց համար էականը՝ իրենց պատրիւնը չկորսնցնեն է: Խուժապով զանգուա-

ծովին հեռանալը այդ երկրէն, կորսնցնել է ինչերն ու իրաւունքները զոր ունին: Իրաց վիճակը, վրդովիչ, բայց չէ ինչ որ էր Կիլիկիոյ պարպումին ատեն: Այս միջոցին, զանգուածալին արագաղթը անհրաժեշտ էր, եւ Սահակ կաթողիկոսը, որ իմաստուն ժողովրդակետ մըն է, ինքն իսկ գլուխը անցաւ մէկնոյ Հօսին: Այսոր, պայմանները տարբեր են: Սանհագը չէ կորած Թուրքիոյ, եւ — ինչպէս վերը բայսուրեցի, — հաւանական ալ չէ որ կցումին հաւանին Անգլիան եւ Ֆրանսա: Ասկից զատ, արդէն մինչեւ 1940 ֆրանսա կը պահպանէ իր հոգատարի գերը, եւ ըստ ֆրանք-թուրք կարգադրութեան ընտրողական գրողութիւննեղ լրանական թուրք ու ֆրանսական նորամուտ գործիքուն հեռանալէն յիտոյ, տեղական պահազօրքը մինչեւ 1940 ֆրանսական սպաններով զեկավարուած կը մնայ: 1940ին ետք ալ, ըստ նոյն ֆրանք-թուրք կարգադրութեան, ֆրանսական եւ թրքական կառավարութիւնները միանարար պատասխանատու եւ հակող պիտի ըլլան այդ նահանջին սպահովութեան եւ խաղաղութեան եւ զան միասին պիտի պաշտպանեն սույա յարձակմանց դէմ: Աւեմն, բացի անոնց-մէ ու անձնական լուրջ պատասխան ունին, մէկնիլ ամապարէլ՝ Հայոց համար սխալ պիտի ըլլար, ինչպէս յարտարարեց Սանհագի կաթողիկոսական փախանորդ Խաղ արքեպիսկոպոս Աջապահեան, որուն այս տաղնապին սկիզբէն ի վեր ցոյց առուած շրջահայեաց ու հեռատես ըլլացը գովիլի է, ու վերջն լուրերը արդէն կը յայտնէն որ այդ խոհեմ առանորդին յորդուներ սկսել են լուսիւ, եւ եթէ քանի մը հարբեր ընտափիք առաջին բույսին փութացած էին մէկնիլ կիրանան ու Հալէպ, — եւ անոնց ալ շատերուն այրերը մնացած են Սանհագին մէջ, իրենց գործին գումիր, — արդէն արտազալիթի շարժումը դարբար է: Մեր ցեղակիցները կը թուրք թէ արդէն հոն ամենամեծ մասսմ առուած են իրենց որոշումը, այն է մնալ այնտեղ ու բռնել զիրք մը խազաղ, համեստ, զուու, եւ սպանէ դէպքերուն: Կարծուներ կան թէ Սանհագին մէջ գտած յաջողութիւնը կրնայ մղել թուրքը Հալէպի շրջանն ալ վաղը գրաւելու, ատոր զժուար է հաւատալ: Մուսթաֆա Քեմալ կորովի բայց խուեմ վարիչ մըն է. Սան-

ճաքին մէջ երկու հարիւր հազար հոգիի վրայ ութուն հապար Թուրք են, Հայէպի շրջանին մէջ Սուրբացին է որ ջախջախիչ մեծամասութիւնը կը կազմէ եւ իրմէ յետոյ Հայը (վաթուն հազար) . Թուրքը հոն քիչ է . Մուսիմափաթեմալ շահ չունի եւ չուզել անուշտ ամրող արարա աշխարհը Թուրքիոյ թշնամի դարձնէ : Ու հոգ՝ Անգլիա ու Ֆրանսիա, ինչպէս րսի արդէն, չեն կընար համաձայն ըլլալ արարիսի ծրագիրներու առաջն անելու համար : Կայ նաև անդին Խոտլիան, որ ունի իր ծրագիրները, տեսան ճները, ախորժակները... Վաղը յդի է ամէն տեսակ անակնկաներով : Սուրբոյ եւ Լիբանանի մէջ Հայը, հիւրընկալ ու բարեկամ Սուրբացին ու լիբանանացին հետ ձեռք ձեռքի, իրի Սահնամքին մէջ հաւատարիմ իր բարեկամ Սուրբացին, պէտք է խազար վարժոնք ունենայ բոլոր ցեղային տարբերուն հանդէպ՝ իրը Սուրբոյ արդ ինքնամքար շրջանի իրեն բնակակիցներու, և հետամուռ ըլլայ իր ցեղային կազմակերպութիւնը, իր մշակոյթը յօդուտ երկրին ընդհանուր շահերուն պահպանելու :

Խորհ . Հայաստանի եւ Սուրբոյ, Լիբանանի ու Սահնամքի շրջանին դուրս գտնուող, օստար հեռաւոր երկիրներու մէջ ցրուած հայ զանգուածներուն լիսայ, հիմայ, աւելի եւս քան երկէ, ներկայ անթնականն ու մըրկային պայմաններուն հետեւանքով, կը ծանրանան մէծ պարտականութիւններ հանդէպ հայ պազային դատին եւ հայ մշակոյթի դատին : Սիփորի ստորաթիւ Հայութիւնը, որ այսպան ու մէծ ուժերով է եւ որ եթէ ներենայ եւ ատոր համար կազմակերպութ՝ կրնայ զեր երկար տոնե պահպանի իր ազգային ողին եւ ազգօգուտ գործունելութիւնը, ոչ միան տարբերուն, այլ նոյն իսկ օտար ազգերու քաղաքացի դարձած բայց ազնիւ նկարագիր ունեցող՝ ուրեմն եւ իրենց ցեղը սիրող ու յարգող՝ Հայերուն մէջ, աւելի քան երբեք զեր ունի կատարելի մեր Հայրենիքին եւ ազգին համար : Անոր ասաւին պարաքն է վճառիթ, մշշտ անխախտ պահել հաւատքը թէ ներկայ համաշխարհային ճգնաժամի մշտաւու չի կընար ըլլայ, թէ վերստին պիտի գայ բնականոն կացութեան — դէք որոշ ատենուան մը համար ամուր ու

տեւական խաղաղութեան ու՝ հաւասարակշռութեան — շրջան մը, որ նաեւ ապահովութեան ու խաղաղութեան մէջ զարգացման աւելի լայն կարելութիւններ բերէ մեր Խ . Հայաստանին, եւ նորմակս Սուրբոյ ու Սահնամքին մէջ հաստատուած է արդէն — ինչպէս երջանիկ ու խելացի Լիբանացիներուն, երկրին մէջ հաստատուած է արդէն — աւելի յստակ, տրամաբանական ու ամուս դրայվիկնակ էն, որով հոն ալ հայ տարրին անմիտով զարգացման հնարաւորութիւնը տիրէ նորէն : Ու սպասելով արդ լաւագոյն օրերուն, պէտք է որ Սիփորի Հայութիւնը միշտ հետամուս ըլլայ վերահաստատել Խորհ . Հայաստանի շետ ատոնէն մը ի վեր — անջուտ ժամանակաւորապէս — նողուած իր գործակցութիւնը՝ նորէնիքին նիւթական ու մտաւորական, մշակութային վերաշնուրութեան մարզին մէջ : Ու ինքն իսկ օգտուելով ամեկանարական մէծ երկիրներու տուած լայն աղաստութիւններէն, պէտք է իր ներքին ուժերովը շարունակէ, հետաղնեաէ աւելի ներզօր, մեթոսիկ ու խանդավագու մեռով մը, հայ ազգային դատի եւ հայ մշակոյթի նորիրուած իր աշխատութիւնները — փրականան, գրական, գեղարվեստական արտադրութիւններ, հայկական հաւաքոյթներ, հիւրընկալ երկիրներու մտաւորականութեան ու երիտասարդութեան հետ կապ հաստատելու ծիր, Հայը իր արժէքներով օտարին ճանշնելու, հայ արժէքներուն վրայ նորեր աւելցնելու, երիտասարդ խոստմնալից ուժերու կազմաւորման օգնելու համար լլջօրէն տարուած աշխատաք, թրքահայութեան անիրաւուած, խրտակուած հարցն վրայ ուշագրութիւն հրամերեն, գմբանմեր երբ բոպէն գայ, Լոզանի ոճիրին ու եւ է չափով ու ճեւով զարմանուած պաշանցող ջամփէր, (առանց այս բոյցը հակադրելու Խորհ . Հայաստանին որ կը մնայ միշտ կարեւորագոյն ազգային իրականաւթիւնը զոր ունինք, բայց որ չի բաւեր զոհացում տալու բարձահազար հայենապարհ տարագիր Հայերուն հողեկան ու նիւթախոն պէտքերուն) : Ենրայ բոպէն, որոշ — ու կը մազթեմ անջուտ՝ ո՛չ երկարաւու, — ժամանակաշրջանի մը համար, Սիփորի Հայութիւնն է որ իր աւելիուն վրայ ուժի, կամ գէթ պէտք է ունենայ, հայ ազգային մշակոյթին ի նպաստ կապարուելիք

աշխատանքին ամենչն կարեւոր մասը, (ասիկա ընել կարենալու համար, անհրաժեշտ է կրոսակցածությական, հատուածապաշտական կիրքը զսպէլ, աղդին հրմանական շահերը վեր զնել հատուածական նախասիրութիւններին ու սրնապարութիւններին, — ինչ որ նամակ. Աստական կրոսակցութեան հրմանական նշանաբանը եղած է սկիբրէն ի վեր, — ջանալ բոլոր աղդասէր եւ անկեղծ տարրերը մտեղնել իրարու, ոչ թէ գուշ ապուշներ, վարձկաններ, սարուկներ էք, բայց եկէք կրոր սեղանին չուրչ հաւաքունք ու խորհրդակցինք» անիմաստ, ծիծաղելի ու հարկաւորապէս ամուլ հրաւէրի ձեւին կաշած մնալով, այլ խօսելու եղանակով մը ոռ տողորուած ըլլայ իսխական եղայրութեան գգիկով, ներկայ պատամական մրոէի արտակարդ ծանրութեան, եղերականութեան լիալիր գիտակցութեամբ, եւ առանջորդուի ոչ թէ հատուածական ես մը գոհացնելու, կրոր սեղանի մը չնորհիւ որոշ հոսանքի մը տիրապետութիւնը ապահովելու ներքին ձգուումէն, այս վտանգներով ըրջապատուած սիրելի հայրենիքի մը, աղնի հիմարի մը, թանկագին մշակոյթի մը փրկութեան միակ իտակալէն:

Մեկնողները. — Վերջին քանի մը ամիսներուն մէջ կորանցուցինք հայ բանասէրի եւ աղասէր գործիքի համակրելի դէմք մը, Մ.Ս. Դաւիթ-թէկը, յայտնի Փրանսացի հայագէտ Ֆրետերիք Մարքը, գերման մէծ արեւելագէտ Քարլ Լենան-Հաստիթը եւ հայ ապիք ու շահարթի աղնի բառեկամ մը, երածատագէտ Լեռուէր տիկին Պօնխւաւ Վույշիք Քէօփրւէւենը:

Մ.Ս.Դաւիթ-թէկի անունն էր Մարտիրոս Սարդիսեան: Ծնած էր Արարէիր, 1870ին: Դեռատի տարիքին մէջ, զրկուած էր Փարիզ, ուսում սուսալու եւ կաթոլիկ կղերական կեանքին նույրուելու համար: Այդ նախակով զինքը դրած են Սէմ-Միլդիսի վարչապանն, ուստին մը աշակերտած է: Եետոյ, թուած է կրօնական ասպարէզի պատրաստուելու ծրագիրը ու որոշած է սուսացական ու բանասիրական ասպարէզն ընդունել, հետեւած է Սորպոնի որոշ

դասընթացքներու, եւ լեզուաբանութեան համար՝ մանաւոր ալակերտներին մին եղած է մեծանուն Անթուան Մեյեէին:

Անյուհետեւ Փարիզ հաստատուած, ուսուցչութեամբ իր օրապահիկն ապահովելով, ան իր բանասէր, իբր հրապարակագիր, իբր աղդային որոճիչ ծառայեց իր աղդին մինչեւ իր մահը: Շատոնոց ի վեր յարած էր Ս. Դ. Հնչակին կուսակցութեան եւ իբր ներկայացուցիչ այդ կուսակցութեան ան մասնակցցաւ. 1919ին եւ 1920ին Փարիզ կայացած երկու թրահայշկական աղդային համագումարներուն: Ան հաւատարիմ կուսակցական մըն էր, բայց ոչ մոլեռուանդ. Էն առաջ հայ աղասէր մըն էր եւ յետոյ կուսակցական. անոր «Հնչակին հայրանաէչ»ի որդիին մէջ «սոցիալ-անմոքրաթուութիւնը շատ քիչ եւ անդ կը բռնէր: Յօդուածները զոր հրատարակած է հնչակին մասուցին մէջ եւ այլուր, իր մէջ տիրոց այդ ողին որ է՞ն առաջ կը ցուցանէին: Իմ առաջարկովս անդամներին մին եղաւ Փրովիականտի Յանձնաժողովին զոր 1919ի Համագումարէն ընտրուած Ազգային Պատուիրակութիւնը կամլեց նախազանութեանս տակ և զնամանակցութիւն մը բիրաւ մեզ: Վերէերը՝ իրեն յանձնած էինք իմբարդութիւնը Փրանսէրին «Տեղեկասուածի մը զոր հրատարակցիք որոշ ատեն մը:

Դաւիթ-թէկ արտազրած ունի բանասիրական ու լեզուաբանական ուսումնասիրութիւններ որոնք հանդէսներու. եւ լրագիրներու մէջ երեւցած են, ու քիչ անզամ գրքի ձևուով, ինչպէս Արարէիքի գաւարաբարարուի վրայ իր աշխատաթիւնը որ Հանդէս Ամսօրեամին մէջ տեսնելէ յետոյ հատորի ձեռով ալ հրատարակուեցաւ: Մահուընէն յետոյ, իր մտերիմները գրեցին լրագիրներու մէջ թէ իրմէ կը մնան անտիք ձեռագիրներ, որոնց կարեւորագոյնն է Արարէիքի պատմաքիւնն մը. ցանկալի է որ Արարէիքի Հայոց Հայրենակցականները, յարգելու համար յիշասակը իրենց այս արժէքաւոր հայրենակցն, ճիգ մ'ընեն ու հրատարակները:

Դաւիթ-թէկ հրատարակած է նաև շարք մը լաւ կազմուած զասագիրքեր, որոնք ապաշնուացի իրեն աւելի հասութիւրեր եղած են քան իր բանասիրական աշխատութիւնները զոր

արտադրած է հոգեկան ու մասաւոր հաճոյքին համար: Ան կատարած է Փրանսերէն թարգմանութիւններ բանի մը հայ գրական գործերու, ինչպէս Շիրվանաստիկ Արտիստու փիպակներ, Յ. Թումանեանի Անուշ քերթուածին, Մերուժան Պարսամեանի բանաստեղութեանց առաջնոր երեւացա գրքոյիկամ. Երկրորդը Revue des Etudes Arménienes ին մէջ, երրորդը՝ հատորով մը, որուն յառաջարանը զրած է ծանօթ գրակիտուանի ամիկն Կապրիէլ Բեգաւ: Մշտական աշխատակից մը եղաւ Revue des Etudes arménienes ին և զան հրատարակող «Հայկական ուսումնակրութեանց Անկերութեան», որոնց երկուքին ալ հիմնադիմներն ու զեկավարներն ին Մելքէ, Մալեր և Շարյ Տի, և այդ Revue ին մէջ հրատարակած է մէկէ աւելի յօդուածներ, ինչպէս և Համելէն Ամսօրիային և Անահիտին մէջ. Վիրդիլիսուի երկնապարամեակի տօնախմբութեանց օրերուն, իրմէ է որ ինդրեցի լասա ըլլալով որ լատին մէծ բանաստեղին Հայկականակներն և Մշտականէին աշխատահարու հայերէն տաղաչափեալ թարգմանութիւնն մը ունէր անտիք. — Անահիտի համար շարադրել ուսումնակրութիւն մը Վիրդիլի վրայ. իր յշշուածը որ երեւացաւ Անահիտի մէջ, հմատլից ու շահեկան էր. իր տաղաչափեալ թարգմանութիւնը, որմէ Հատուածներ կ'ընկերանային յօդուածին, քիչ յաջող էր ինչպէս նաև քիչ յաջող էր իր Անուշի Փրանսերէն թարգմանութիւնը: Բանաստեղութիւններ լաւ թարգմանելու համար առնաստեղ ըլլալու է մարդ Դասիթ-Բէկ հանասէր մըն էր, ու Փրանսերէն ու հայերէն ալ գիտէր իր բանասէր, բայց ոչ իր բաներու ընտրութեան հետամուտ նրանկատ գրագիտ, ոչ ալ մանաւանդ իր Փրանսերու կըսութեան հոգածու բանաստեղ:

Համեստ, հեղահամբոյր, ազնիւ նկարագրով մարդ մըն էր Դասիթ-Բէկ, գիտակցօրէն իր ցեղը սիրող ու յարգող Հայ մը, և քննուց ու հաւատարի բարեկամ մը: Ես շատուաց ի վեր իրեն հետ կապուած էի բարեկամութեամբ մը որ չերս ու անամպ մնաց մինչեւ վերջը: Այդ սրապէն բարեկամութեան մէկ գեղեցիկ ազացոյցը առուա 1924ին, իմ գրական գործունեութեան երեսունեւհնգամեակն առթիւ Փրան-

սերէն լեզուով խմբագրելով՝ տքնածան ու մանրակիւս աշխատութեամբ մը եւ միմիշան ինծի համոյք պատճառելու համար՝ իմ կենսագրականս:

Ֆրանսացի կարեւոր անձնաւորութիւնները, ինչպէս Մոնսէնէկօր Պոտրիյեար, Շարլ Պրէօն, Ժան Լոնէկ և այլք, իրեն հանգէպ համարում եւ համակրութիւն ունէին:

Միիրէի եւ արքէրաւոր Հայու դէմք մըն է որ անհետացաւ իրմով:

Ֆրետերիի Մաքլիք, որ երկար տարիներ Փարիզի Արեւելեան Կենդանի Լեզուաց Վարժարանին մէջ Հայերէնի ուսուցչապես եղաւ, աշակերտած էր Օկիւսթ Քառիէսի և յետոյ Անթուան Մելքէի: Բողոքական հովիի մը զաւակ, ան նաև մտադիր էր հօրր պէս աւետարանական քարոզիք զաւալ եւ Ս. Գրքի ուսուցանակրութեան նորիրուիլ, և ասոր համասն սկսած էր Քառիէսին ուսունիլ երայիշերէն ու ասորերէն: Եւսոյ, փափաք զգալով որ մը Քառիէսի յաջորդն ըլլալ հայադիտական ամպիոնին վրայ, զասական հայերէնը սկսաւ սորինուոր ասունը բարայրութեամբ, և աշխարհաբարը իմ օնդնութեամբ: Երբ Քառիէս մենաւ, Մելքէ յաջորդեց անոր, բայց Մելքէ, նղոննեւով աշատունեց, յայսնած էր Մաքլիքին թէ յայն ժամանակաւորպէս պիտի կատարէր, մնչեւ իր Քօլեմ տր Ֆրանսի մէջ Համեմատական իկուառնութեան ուսուցչապես անուանուուիք (որ շանի մը տարիէն տեղի ունենալիք բան մըն էս), և այն ատեն Մաքլիք իրեն պիտի յաջորդէր Արեւելեան Կենդանի Լեզուաց Վարժարանի հայերէնի ամպիոնին վրայ: Եւ ատիկա իրականացաւ բանի բար տարի յետոյ: Մաքլիք ինամուտ ուսուցիչ մը եղաւ, և հասցուց ոււարդրաւ աշակերտներ, ինչպէս ողբացեալ Միչէ ֆօնվալի, որ հայակառութեան մէծ ծառայութիւնները մասաւցանելու կոչուած էր և շատ վազաժամ մաս մը ունեցաւ, ինչպէս Ֆրետերիի ֆեյտին, որմէ շատ բան կը սպասենք և որ արդէն սկրսած է մեր յուսէն արդարացնել:

Մաքլիք անիսոն աշխատասիրութիւն, պրբպատութեանդ, նախաձեռնութեան ողի շոյց առուղ հայուէտ մը Հանդիսապաւ: Հրատարակց բազմաթիւ գործեր, — Աւետարաններու

սովետարեան թարգմանութեան յունաբէն բը-  
նաբրէն կատարուած ըլլալը ապացուանող ըն-  
դարձակ ուսումնասիրութիւնը, Սերէսոփ պատ-  
մութեան, Ասողիկը պատութեան երկրորդ  
մասին, հայկական ժողովրդական հէքեաթնե-  
րու թարգմանութիւններ, իջմածնի պիտու-  
կրբեա կողոքի Աւետարանին լուսատիպ հրա-  
տարակութիւնը, հայ մահանանիներու երկու  
ալյումները, Փարզիկ Ազգային Մատենագրարա-  
նին հայերէն ձեռագիրներու ցուցակը, Եւրո-  
պայի շարք մը մասենապարաններու մէջ զետ-  
նուած հայերէն ձեռագիրներու ցուցակներ,  
եւայլին:

Ինքը եղած է հմտնագիրներէն մին «Հայ-  
կական Ուսումնասիրութեանց մկրեսութեան»  
եւ անդապ օրկանին, որուն իմարդիրն էր եւ զոր  
պահպաններ ճգնեցաւ տասնմեծէ տարի: Ինքը  
նոյնչափ նախաձեռնութիւնն առաւ էրնչէթ Լը-  
ռու Տան միջոցով հրատարակելու տասնեակ մը  
հասորիկներ «Petite Bibliothèque Arménienne»  
ընդհանուր տիտղոսին տակ, որոնց մէջ երեւ-  
ցան Շերվանդասէի Յաւագարին թարգմանու-  
թիւնը իմ ձեռորդ, ինչպէս եւ Խուրէն Զար-  
գարեանի, Աւարոնեանի, Պարոնեանի եւ այլ  
հայ հեղինակներու գործերու թարգմանու-  
թիւնները:

Մաքլեր եղաւ նաեւ զերմ բարեկամ մը  
հայկական դատին, հրատարակեց յօդուածներ  
եւ կատարեց բանախօսութիւններ ի նամաստ այդ  
դատին: Այդ բանախօսութիւններէն, ինչպէս  
եւ հայ մշակոյթի նույրուած իր բանախօսու-  
թիւններէն մէկ քանին հրատարակած է գրքի  
ձեռով:

Անիկա իր աշխատութեանց մէջ յաճախ —  
ու երկար տարիներ ի վեր — աշխատութիւնն  
ունեցած է Դաւիթ-Բէկին, ինչպէս իր առաջին  
թարգմանութեանց (Սիրէսո, Ասողիկ,  
Գանձամանի: Ասման, հէքեաթներու առաջին  
շարք) ես ինքն իրեն օգնած եմ:

Ասենէ մը ի վեր հիւանդ էր ծանրապէս,  
աշխատելու, արտադրելու այլ եւս անկարող.  
կը բաժնուի մենցէ, երբ այլ եւս ուժ չունէր  
իր գործը շարուանակելու, բայց կը թողու գի-  
տական շրջանակներու եւ հայ ժողովուրդի  
սրախն մէջ մեր ազգի անկեղծ եւ անճնուէր բա-  
րեկամ մը եւ հայդիտութեան բազմապան եւ

բազմագրդիւն աշխատուաւրի մը յիշատակը:

Քարլ Լինեմ-Հասլիք, պատերազմէն շատ  
առաջ, 1892ին, տօքթ. Վայտեմար Պելիք հետ  
(որ նոյնաէ կարող գերման արևելացէտ մըն  
էր), զացած էր Հայաստան, Վանայ շրջանին  
ու կովկասեան Հայաստանի մէջ սեպագրական  
արձանագրութիւններն եւ նախահայկական ամ-  
բողջ պատութիւնն ու քաղաքակրթութիւնը  
ուսումնասիրելու: Իրենց հւտազուութեանց  
արդիւնքներէն մաս մը միասին հրատարակեցին  
գերման մասնագիտական հանդէսներու մէջ:  
Եւսոյ, այդ երկու գիտումները գտաելով իրա-  
րու հետ, Լեման-Հասլիք առանձին շարունա-  
կեց իրենց սեպագրական ու պատմական հետա-  
զուութեանց արդիւնքները յօդուածներու եւ  
գրքերու, գրքոյներու մէջ պարզելու պիմա-  
սնաքը, ինչպէս եւ ընդհանրապէս Արեւելքի ու  
մասնաւորապէս Հայաստանի հըն պատմութեան  
կարդ մը այսայ մնացած կիտերը լուսարանէլ  
ձգտող իր ուսումնասիրութիւնները: 1907ին ի  
լոյս ընծայեց հասոր մը Հայաստանի եւ Մի-  
ջազգայտի իմ պատմութեան վերաբերան նիւ-  
րեր վերանագրով, ինչ Հայաստան անցեալին եւ  
ներկային մէջ գործին, որ իր կարեւորագոյն  
արտարութիւնն է, առաջին հատորը հրատա-  
րակեց 1910ին, երկրորդ հատորին առաջին մա-  
սը 1926ին եւ երկրորդ մասը 1931ին:

1928ին, Ֆ. Գոկէլի և Ֆ. Շախերմէյէրի աշ-  
խատակցութեամբ, սկսաւ ի լոյս ընծայել  
հայտեան արձանագրութեանց հայական: Հրատարակած է նաեւ Հայոց հըն պատմութեան  
վերաբերեալ յօդուածներ զնապան հանդէս-  
ներու մէջ եւ ուսումնասիրութիւններ գերուիկի  
ձեռով, ինչպէս եւ Քիլօ պատմագրական հան-  
դէսին մէջ զոր ինքն խիկ հիմնած էր:

Հայաստանի եւ հայ ժողովուրդի անցեա-

լոյս զրագոյ բարգահմուտ ու բեղմնաւոր մէծ  
գիտուն մը եւ մեր ազգը շերմօրէն սիրող ու  
յարգոյ օտար մտաւորական մըն է որ կը կոր-  
ուցնցնեալ իր մահովը:

Ծիկին Պրօֆիլիալա Վայչիիք Քէօփրիւեամ,  
որ փառաներ է Լուսի մէջ, հմուտ Փոյնունիք  
մըն էր, փիլսոփայութեան տօքթորուէր եւ  
Հեղինակաւոր երաժշտապիտուէի: Ամուսնացած  
հայազգի յարգելի անձնաւորութեան մը՝ Պ.  
Կարապետ Քէօփրիւեանի հետ, սիրած էր իր

կեանքի բնկերով ցեղը, հետաքրքրուած էր անոր ազգային մշակոյթով, սորված էր անոր լեզուն, եւ հայ ժողովուրդին, հայ արուեստին ու մանաւանդ անոր երաժշտութեան վրայ գըրսած էր յօդուածներ փոլոններէն ու նոյն իսկ հայերէն լիզուով:

Անական ու Փրանսական թերթերու մէջ, տիկին Գրօնիսաւ Քէօփրիւեան հրատարակած էր Թրեստիքի Ծոփէնի վրայ յօդուածներ, որ խորապէս գնահատուած էին իրր անքան երաժշտագէտի մը զորեք, եւ լեռ ազգային երաժիշտին նուրբրած էր ամբողջ վիրք մը, փոլոններէն լիզուով, որ մեծ ընդունելութիւն գտած է լեհաստանի մէջ: Անիկան կ'աշխատակցէն նաև, խումբ մը լեհահայերու կողմէ կ'օգի մէջ հիմնած ամառթերթի մը, որուն անունն է «Ս. Գրիգորի պատգամաթեր» եւ որուն նստավան է հայ ծագութ ունենալով լեհացոց մէջ վառ պահել իրենց ցեղին սէցն ու յարգանքը եւ զօրացնել աննց բարյական կապը հայ ազգին չետ: Տիկին Քէօփրիւեան կանոնաւորապէս կ'է հետեւէր Անահիտին, դոր կը գնահատէր ու կը սիրէր (իր զաւկին անունն ալ ուզած էր որ Անահիտ զրուի), եւ անկից նիւթեր կը քաղէր Ս. Գրիգորի թհահայ ամսագրին իր տուած յօդուածներուն համար:

Տիկին Քէօփրիւեան անամ մը զրկէց Անահիտ հանդէսին համար Փրանսէրէն գրուած յօդուած մը Շօփէնի վրայ (անոր Փարիժ ժամանման հարիւրանեակին առթիւ), յօդուած որուն հայերէն թարգմանութիւնը հրատարակեցի մեծ հաճույքով (նոր շրջան, Գ. տարի, թիւ 3-4): Անահիտին համար ան զրեց նաեւ Փրանսէրէն շատ շահեկան յօդուած մը «Լեհաստանի հայ պատմական յիշասակարաններու ցուցահանդէսին» վրայ, ցուցահանդէս որուն կազմակերպումին ալ ինք գործակցած էր: Ալդ յօդուածին հայերէն թարգմանութիւնը հրատարակեցի, վերաբարութիւններով բազմաթիւ շահեկան պատկերներու զոր յօդուածին չետ զրկած էր, Անահիտի Դ. տարուան 3'ն թիւին մէջ: Ան ինձի զրկած է նաեւ հայ երաժշտութեան ու Կոմիտաս վարդապէտի մասին իր վրած եւ թհական հանդէսի մը մէջ հրատարակած մէկ ընդարձակ յօդուածին իր իսկ ձեռքով կատարուած հայերէն թարգմանու-

թիւնը, զոր գժրազդաբար տեղի պակասը գետ ինձի թոյլ շտուաւ հրատարակելու, բայց որ անշուշտ պիտի երեւայ Անահիտի յանջրդ թիւէրէն մէկուն մէջ:

Հայ ժողովուրդոն ու հայ մշակոյթի թանկագին բարեկամ մը կորսոնցուցին յանձին այդ մեծարժէք եւ վեհուգի լեհաւահին:

Նոր հրատարակութիւններ — թէ այս վերջին վեցանուանեակին ի՞նչ գրեթե լոյս տեսած են ի. Հայաստանի մէջ, դժբաղդաբար չենք զիտեր, եւ վիշտ մըն է ինձի համար որ չեմ կրնար՝ ի՞նչպէս կ'ընէի տարիներէ ի վեր՝ քրոնիկու ար մասը սկսիլ Հայաստանի հրատարակութեանց նուրիուած տողերով: Այդ վեցանուայ շրջանին, արտասահմանի հայ գրական, բանափրական կամ վառերգարական հրատարակութեանց շարքը ճոխ եւ այլազան եղած է:

Երուսաղեմի մեր վանքի Ս. Յակոբեանց Միքարանութիւնը ի լոյս ընծայեց «Ասուուածաշունչի հայերէն թարգմանութեան հազարհինգնշարիւրամեակի Յուլյարդաննշը», ստուար ը թանկազին հասոր մը՝ նուրիուած այդ մեծանշան հանդիսականարութեան: Առաջին մասը կը պարունակէ, այդ տօնախմբման գաղափարին ծագման, մարմնառման եւ կազմակերպման պատմական ընող ներածութեակի մը յետոյ, մանրակիրտ տեղեկատութիւնը ան բազմաթիւ հանդէսիներուն որոնք, համարդային խորունկ ու վեհ խանդակառութեամբ մը, տեղի ունեցան հայկական Սփիտիքի մեծ ու փոքր բոլոր համայնքներուն մէջ: Երկրորդ մասին մէջ կը գտնենք ամփոփումը՝ եւ մերթ ամբողջական արտատպումը՝ այն յօդուածներուն եւ ուսումնասիրութեանց որոնք, նուրիուած Աստուածաշունչի թարգմանութեան, այսինքն հայ գրականութեան հիմնարկումին եւ այդ օրնենքի երեւոյթի մեծ հեղինակներուն, լոյս տեսան մէր մատուլին մէջ, եւ այն ճաներուն ու բանախոսութեանց որ այդ առթիւ սարքուած հաւատոյթներուն մէջ արտասանուեցան: Երկրորդ մասին մէջ զրուած են օտար հայականերու եւ հայաէր անձնաւորութեանց այդ տօնախմբման վերաբերմաք կրած նամակներուն կամ հանդէսիներու մէջ արտասանած ճաներուն հայերէն թարգմանութիւնները: Հա-

առղին վերջին բաժինը կը կազմեն նոյն տօնին նուիրուած քանի մը բանասաեղծութիմներ որ նախապէս Սլոն ամսաթերթին մէջ երեցած էին, ու վերջազիս շահեկան փունջը այդ տօնախմբան գաղափարին ծագման եւ իրականացման վերաբերեալ վաերաթուղթերու (նամակ մեր պատուական եղբայրակից Վահան Քիւրքնեանի՝ որ կրն պարծենան այդ գաղափարին առաջին լրացողու ու մշղին եղած ըլլալում՝ առ երուսաղէմի պատրիարք Թորգոն արք. Գուշակեան, նամակ այս վերջնյան առ Խորէն Ա. կաթողիկոս, ողբացեալ կաթողիկոսին երկու կոնդակները, մին ամբողջ Սիփուռքի Հայութեան եւ միւսը Երուսաղէմի պատրիարքին ուղղուած, եւ ամենայն Հայոց Հայրապետին գողմի իր ի փոխանորդը այդ հանդիսականութեանց կամակերպումը գեկափարելու կոչուած Երուսաղէմի պատրիարքին ըրջաբերականը, եւալյն) :

Հայ մատենագրութեան հիմնարկումի փառաւոր ըրջանին տօնախմբումը Հայ ժողովուրդը ամէն տեղ կատարեց իրեն պատիւ բերող վայելութեամբ մը եւ ճոխութեամբ մը, ուր մեր ցեղին լաւագոյն յատկութիմներն ու արժէքները փայլեան։ Յաւալի է անշուշտ որ Հայաստանի ժողովուրդը՝ յարտին պատճռներու որպէս չկրցաւ մասնակցի այդ տօնախմբան։ Բայց Խորէն Ա. կաթողիկոսը, որուն զէմքը Հայ պերտեռուն մէջ պիտի մէշտ մնայ կենդանի ու սիրելի իր մեր ամենէն ազնիւ ու ազգասէր Հայրապէտներէն մէկուն գէմքը, իր գերը վեհութեամբ կատարեցի այս պարագային մէջ ալ, եւ Երուսաղէմի պատրիարքը, հմուտ ու գործուն կրօնական եւ տաղանդարու զրաքէտ ու բեմբասաց, Հայրապէտին իր փոխանորդ այդ տօնակատարութեամբ կազմակերպումը մէծ խղճանառութեամբ ու եռանդզով վարեց ու այս Յուշարձանն ալ, շարադրուած մէթոսիք, համբերատար, տքնածան աշխատութեամբ, եւ որ հարազատ ու լիակատար սեւեռումն է մեր Պատութեան մէծագոյն զէպքը պանծացնող այդ բոլոր սիրալի հանդէներուն որոնք պահ մը խրուսու ու վճիռ պայծառութեամբ մը լուսափառեցին հայ ազգային կեանքին ներկայ ըրջանի տիբութիւններով լի Համապատկերը, մեր ամենուս վրայ պարտք կը զնէ չնորհակա-

լութիւն յայտնելու Երուսաղէմի պատրիարքին եւ անոր աշխատակիցներուն որ այս կոթողական հաւաքածուն կազմէր եւ հաստարակէր ու հայ աթմեան եւ ապագայ սերունդներուն տրամադրութեանը տակ դրէր են։

Նոյն Սուրբ Յակոբայ Միաբանութեան տըպարանէն լոյս տեսսա «Դուրքեան Մատենալարանի» թիւ 12ը, կիմիանի Մարտնութեան հանրածանօթ անդամներէն մէկուն՝ Մեսոպատէմ-Աղութիւնուն արքափիսկոպոսի՝ մէկ ըն-դարձակ ուսումնակիրութիւնը, «Հայկական երեք մէծ ժանքերի, Տաթեւի, Հաղարծնի եւ Դադի, եկեղեցիները եւ գանական շնորհիւնները», բազմաշան պրագումներու արդինք եղող արժէքաւոր գործ մը, լեցուն վաւերագրական ու պատմական տեղեկութիւններով որ մէծ մասամբ անտիք են, եւ զարդարուած բազմաթիւ հետաքրքրական նկարներով։

Հ Ներկան Ակինեան Հրատարակէր է չորրորդ հասորը իր միատենազրաւան հետազօտութիւններ շարքին եւ որ 145րդ գիրքն է Վիեննայի Միխարեանց «Ազգային Մատենագրան» թանկարժէք մատենաչարքին։ Այս հասորը, որ բազմացուած հեղինակն ամենին շահեկանուն էն, կը պարզուակէ ուսումնասիրութիւններ Թոռնիկեան հայ հերազարդան, Բիւրասպի Ամերակալի եւ Մազդակի գէմքերուն հայ աւանդալիքին մէջ ստացած ձեւի մասին, յօդուածներ քանի մը օտար գործերու հին թարգմանութեանց վրայ (Թէոնիոյ Յաղագս ձարտասանական Կրթութեանց, Յովհաննու Ասկերեանի նսայեալ մէկնութիւն, Խրատք Անուշրուտան թակտարքի), ի հարգ մը միջնադարեան ստասացներու վրայ (Յակոբ Նետրարենց, Կարաքետ Բաղէշերի, Յակոբ Թօխաթեցի, Ազարիա Սաանցի, Խաչատուր Խապէկի, Սիէլուն Խղըմպէի որդի, Դաւիթ Սալահուրեցի)։ Այս ստասացներէն ոմանք անծանօթ կամ քիչ ծանօթ էին ցարք, իսկ միւսներէն ալ ոմանց՝ որ ծանօթ էին կեանքին վրայ անտիպ տեղեկութիւններ եւ գործերէն զեր անյայս մնացած էլեր երեւան հանձ է Հ. Ն. Ակինեան այդ յօդուածներուն մէջ զոր նախ Հանդէս Ամօրեան հրատարակեց եւ որ այժմ այս հատորին մէջ համախմբուած են։

Հ. Մկրտիչ Պոտուրեան ի լոյս է ընծայեր Երկրորդ գիրքն իր հայ Հանրապետականի, որ կը համի մինչեւ Բ գիրն մէկ մասը (Բիր - եանց Խայտառը, Տիկնեանցի ամիբայ)։ Խոշոր աշխատանքի մը պառուղն է այս բազմօ - գուա գործը, որուն պատրաստութեանը համար է նդիմակին ցոյց տուած կորոյն ու համ - բերութիմը եւ իրավորժանը համար երեւան բերած եռանդը, մեթուն ու ճարատարութիւնը լիովին արժանի են այն խրախոսական ջերմ ընդունելութեան զոր արդէն իսկ գուա է հայ մշակոյթի բուռն սէր, նախառնութեան որի եւ աշխատանքի հրայք ունեցող համարկել Միթթարեանին այդ պատուական ձեռնարկը։

Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան կեդր ։ վարչութիւնը հրատարակած է Փրոլիտէնսի մէջ այդ կուսակցութեան յիսնամեակին առթիւ (1887-1937) մեծապէր սոսուար պասկերազարդ գեղատիկ հասոր մը ՅԵխնանակ Ա. Դ. Հնչ - ակեան կուսակցութեան վերագրութեան Այդ հասորը գրական յաւանութիւն շունի, ամէն բանէ առաջ կուսակցական գաղափարաբանութեան ու փրոփականի ճիզ մըն է, բայց եւ կը պարունակէ, հայ պատագրական պայքարի անձնուելու ու քաջ մարտիկներու կենսաբարականներով եւ այլ վաւերագրական էջերով, ժամանակից հայ կենանիք պատմութեան մը պապայ լիսկանար շարադրութեան համար շահեկան նիւթեր։

«Ալրծիւը իր բոյնին մէջ» տիտղոսով հատորը գոր Ա. Թէրգիկաչեան հրատարակց Փարիի մէջ՝ լեւոն Կ. Կերտանի սիրուն մէկ յատարանով, հիւթեղ գործ մըն է, ուր կը գտնենք պատմութիւնը Խրիմեան Հայրիկի կեանքին մէկ լցածեայ շրջանին (1879-1885)։ Կրա ան իր ծննդավայր քաղաքի առաջնորդութեան կոչուեցաւ։ Հինգուած հեղինակին մանկական ու պատանեկան յիշինաներուն ու մասամբ իր հօր գրի առած յիշողութեանց եւ այլ աղիւներու վրայ, այս պատմուածքը շարադրութ է ճարատարօքն եւ, հակառակ տեղ տեղ լեզուական անհարթութիւններէ ո նոյն իսկ գրական թերութիւններէ գիրծ չըլլալուն, ծայրէ ծայր կը պահէ իր շահեկանութիւնը եւ հաճոյքով կը կարգացուի ինչպէս վէպ մը։ Հայրիկին մէծ, սիրելի ու բարդ

դէմքը եւ իր հակառակորդ ու հակապատկեր Պօլոս եսիսկպոսի դէմքը կենդանի գոյներով նկարուած են, ինչպէս եւ այդ երկու գլխաւոր տիպարներուն ցուրջ շարժող ու գործող այլ դէմքերը։ Խրիմեան հոն իր մտքի մեծութեան բոլոր զիմերուլ չի պատկերանար, — որովհետեւ ան իր կարեւրագոյն գործերը կատարած է՝ ոչ թէ իր Վանի առաջնորդութեան վեց տարիներու ընթացքին, այլ այդ ըշանէն առաջ կամ յեսոյ, — ոչ ալ իր մարդկային տկարաւուանց բոլոր կողմերովը. բայց ինչպէս որ ան կը ներկայացուի հոր իր այդ հարազատ, բնական կենդանագրին մէջ, բարձր ու հրապուրիշ դէմք մըն է, իր հորազզաց, լայնադէս ու քացցրախօս անձնաւորութեան բազմաձեւ հմայով, պղպասէր, ուսումնասէր, յառաջդիմասէր եկեղեցականի իր տիրական հեղինակութեամբ, իր նկարագրի աղնոււթեամբ, իր բնածին նրամտութեամբ եւ ինքնեւնեկ անսէւեւթ ճարտասանութեամբ։ Լա ի վեր հանուած է հոն մասնաւորպատէս իր հակառակորդ Պօլոս եպիսկոպոսին հանէէս պ քիսուն - նկաման ներուածութեամբ եւ ազդակիական մեծանձնութեամբ տողորուած իր պարմունքը, որուն մէջ կենդանագրողը մեղմօրէն զգացնել կուսայ նաև, — դէմքը իր մարդկային լիա - կատար բնականութեան մէջ ներկայացնելու համար, — անձնական քաղաքականութեան ներքին բնադրական մղում մըր որ մերթ ի յայտ կուպայ, երբ ինքն իսկ իրը Վանի առաջնորդ կառաջարէի որ իրեն իրը յաջորդ Պօլոս եպիս - կոպոսն ընտրեն, ինչ իր մէջ խորհեղով որ իր իսկ նախաձեռնութեամբ Վանի Հայութեան եր - կու իրերամարտ հասուածներուն այդ ձեւով մերձեցումը եւ ասոր իրականացումէն յետոյ իր Վանին մէկնելով Պոլս երթալը կրնան դիւ - րացնել մարմնացումը ամենայն Հայոց Հայրա - պատութեան Աթոռին հասնելու իր երացին, — երաց, ըստեւ իսկոյն, մեծապէս արդար ու բը - նական՝ այսպիսի բազմաձիր եւ վեհաշուք անձնաւորութեան մը համար։ Իրաւ է որ Թէր - դիպաշեանի պատմուածքը Կ'աւարտի Խրիմեա - նի եւ իր բարեկամներու յուսահարութեամբ. այդ օրերու կծիմածնի ազգայիշեկեղեցական ժողովին մէջ, ոչ թէ Խրիմեան է որ կ'ընտ - րուի կաթողիկոս, այլ Մելքիսեդեկ եղիսկու

պոս Մուրատեանն է որ քուչներու մեծամասնութիւնը կը ստանայ, եւ Մակար եպիսկոպոսը, որ անկից յետոյ կուգայ՝ կը վաւերացուի Զարէն Մթիւնեան ասկան լիովին իրաւունք ունեք ունէր Ս. Գրիգոր Լուսաւորչի և Ս. Սահակի յաջորդութեանը, ամենէն բնական բանն էր որ այդ Հայրենասէր արտակարդ քարոզիչը գորողի, գործիչի, առաջնորդի, ներշնչողի, վերանորոգողի կեանքը աւարտէր Հայկական այդ գերագոյն գահուն վրայ. և արդարութեան այդ գործը տեղի ունեցաւ Մակար կաթողիկոսի մասնութիւն յետոյ, Հայրաւածած բռնաւոր Սութան Համիսի Երաւաղչէմ աբոսու ղրկած եւ առով ալ աւելի մեծած ու ծողովրդականացած ու Զրիմեանին Հայրենասէր Հայերու քուչով Մայր-Աթոռի վրայ փառաւորապէս բաղմէցուելով:

Նոյնքան Համեղ ու կենդանի, — թէեւ նկարագով ու նիթով շատ տարբեր — գործ մըն է Արաքան ժառանգործները տիտղոսուած Հատորը զոր օրիորդ Ալլու Օտեան Հառաւարակած է Պութինի մէջ, Հրաշ Երուանդի տաք եւ իրաւացիորէն ներդողալից մէկ յառաջարանով: Օրիորդ Օտեան, ամերիկան Համալսարանական կրթութիւն ստացած ուշիմ, զարգացեալ ու Հայրենասէր Հայուհի մը, այդ զբեն մէջ կը պատեէ տպաւորութիւնները դոր ունեցած է 1935-36ի շրանին Փարիզ, Լենինկրաս, Մոսկուս, Թիֆլիս, Խորհ. Հայաստան ու յետոյ Մրիմ, Պոլս, Պահէստան, Եգիպտոս, զարձեալ Փարիզ, յետոյ Պէճիքա ու Անգլիա իր կասարած ճամբրուութեանն: Գրքին ամենէն ընդունակ եւ ամենէն շահեկան մասը բրնձականարար այն է որ նուիրուած է Հայաստանին, եւ որովհետեւ այդ ճամբրուութիւնը կատարուած է այնպիսի ստեն մը (նանջեանի օրով): Երբ մէր վերաշնորուղ Հայրենիքն մէջ դրական երեւոյները աւելի բազմաթիւ, աւելի տիրական էին քան Ժիտականները եւ անոնցէ ոմանք խորապէս ոսեւրիչ էին, օրիորդ Օտեանի պատմածները թէ՛ իրենց բովածուկութեան շահեկանութեամբ և թէ՛ իրենց պարզ եւ անկեղծ, աշխոյժ ու գառնուուն ոճով, մեծ ախորժով կը կարդացուին: Հատորը զարդարուած է պատկերներով:

Պատկերազարդ գեղեցիկ հատոր մըն այն է զոր Պ. Գրիգոր Նշանեան Հրատարակած է Պութիչի մէջ «Կորնթեան նամականի» տիտղոսով, եւ որուն Զարեկին արքեպիսկոպոս Խաչատրուկ անտուրեան տուած է աղուոր նամակ-յառաջարան մը: Գրքին ենթատիտղոսն է «Խուճեր եւ տպաւորութիւններ Ելազարէն»: Ամէն ազգի գեղասէրները, — զրադէտներ, արտեստագէտներ, մատովներ — ամենէն ներդանակ կեղեցութեան Հայրենիքը Հանդիսացած ելլադան այցելած են եւ անոր հին շեղ օրերուն իշխանակները մշտնժենաւորող Հայակաւոր բընանկարներն, համակ մարդկութեան սրան շացման արժանացած պատմական ու գեղարտեսական յուշարձաններուն վրայ իրենց արպաւորութիւններուն արտայայտած են: Մէր մէջ, Յունաստան բնակող կամ այդ երկիրն այցելող Հայոցէն շատ թիւն Սոփոլիի ու Փիդիասի, Պէրկիչէսի եւ Դեմութենէսի երկրին, որուն անմաշ մշակոյթէն մենք, ինչպէս մեր նախնիք, աշխան օպտուած նոք, Հայկական Հիացման ու երախտագիտութեան Հարկը մասուցած են նիւթին արժանի գրական էջերով: Առաջին Հայ արուեստագէտը որ ասիկա ըրաւ, օրիորդ Զավել Պայմեանը եղաւ, այդ մէտարժէք Հայուհին որ իբր բանաստեղծ եւ իբր նըլարիչ շատանց ի վեր յարուած էջէք մըն է կընտանի անպիտական շշանակիւրուն մէջ եւ որ քանի մը տարի առաջ այցելելով Յունաստան՝ իր տպաւորութիւններն արտայարուց նուրբ ու հմտալից էլերու մէջ զոր հրատարակեց նիւ նորքի Կոչմակը: Նոյն նիւթին նուիրուած գրուածքներու երկրորդ շարքը տուաւ 8-9 ամիս առաջ Պ. Միքայէլ Բարթիկեան, Հրատարականի կանուգի Աթէնքի մէջ «Ենցապաշաշելլազան» հատորը, զոր սիմարմաթ յունաբեն թարգմանութիւնն համարեր էի նախորդ քրոնիկին մէջ և որ մէր Հայրենակցին անձնական դիտողութեանց եւ հետազոտութեանց արդինքն էր: Պ. Գրիգոր Նշանեանի հատորը, որուն ձեռագիրը կարդացեր էի Պութիչը եղած միջոցին եւ

զայն արժեքաւոր գտնելով անոր հրատարակումը ցանկալի յայտարարեր էի, կարեւոր ճիզ մրն է հայ մտքի եւ սրբի յարգանքի տուրքը տալու պաշտելի նվազային: Հեղիչն բնակարին, պատմութեան, մշակոյթին, արուեստին գլխաւոր տեսիններին, յիշատկարաններին, մեծութիւններին շատերը հոռ ներհուն ու կենդանի ոճով մը պատկերացուած են ու մենաբանուած: Այդ հասորը, որ մշտապէս գեղեցիկ նիւթի մը վրայ գեղեցիկ դրականութիւն կը պարունակէ, ու եւ է գեղասէր ու գրասէր Հայու մատենալարանին մէջ գտնուելու է:

Պոլսոյ մէջ լրյու է տեսէր ներկի Սևպուհանի մէկ դիրքը՝ «Կամբիչներ մատածումներու ակն» տիտղոսով: Առաջին դիրքն էր առ տեսնեմ այդ Հայուհէին, որ հաւանօրէն աշակերտուհի մըն է ողբացեալ Սիսիին: Մարդկային կեանքի այլապան ներառյաներուն բնութեան տեսարաններու, հայկական մեծ գէմքերու վրայ քերթողաւունչ խորհրդածութեանց էջեր են, ուր եթէ ոճը մէջտ հաւասար ուժ ու նորութիւն չի պահեր, լեզուն կը մայ միշտ մարտու ու զգալու եւ խորհելու եզանակը միշտ ապին ու քիւրչ: Հայ Պոլսը, մատարական Հայ Պոլսը մանաւանդ, չէ այլ եւս (չէպքերու քերմար) ինչ որ էր ատենով, եւ չան-քերը զոր քիչեր կը շարունակին արխարար թափել որպէս զի կարենան հոն բան մը պահել երեխնի մշակութային նորի արտադրողական նութենէն, առելի եւս սրբայոյց եւ թանկադին են մեղի համար իբր աննապատ դարձող միջավայրի մը ներկայ ամուռու ու գիւղար պայմաններուն մէջ հայ մտքի սրբազն հուրը վառ պահել ճգնող կեսաւան կոյսերու մեսիթը:

Երուանդ Օտեանի սմմահ «Փանչումի»ին (ի Մապիքր եւ ի Վաստուրական) Աղեքսանդր Սարուխանի ծալրանկարներովը զարդարուած նոր ու չքեզ հրատարակութիւնը Գահիրէի մէջ, — Միքայէլ Կիւրճանի խնադավառ մէկ յառաջանով, — գեղարուեսական մեծ գէպք մըն է հայ մատարական աշխարհին մէջ: Սարուխան մեծազոյն երգիծական գծագրին չ որ մեր ցեղն արտադրած ըլլայ, եւ անոր ուժեղ տաղանդը պացուցուած ու զնահատուած է ոչ միայն հայ մամուլի մէջ (չնորհիւ այն ծաղ-

րանկարներուն զու տուած է Գահիրէի Արեւօրաթերին), այլ մանաւանդ իր կարեւոր աշխատակցութեամբը եգիպտական թերթերու ու բարիները խոր յարցանք ունին իր սուր եւ ինքնատիպ արուեստին համար (ու մէկէ աւելի անդամ եւ տեսած են ֆրանսական ծաղրանկարյան շարաթաթերթերու միջազգային տաղանկարներու վերաբարդութեանց շարժին մէջ՝ Սարուխանի գծագրութիւնները և գիպտական թերթենին արտասպառուած): Օտեանի հրաշակերտը որ վաղուց արդէն դասական գործ մը գարձած է մեր մէջ ամենայն իրաւամբ, լաւազոյն պատկերազարդող մը չէր կընը զանել: Մեր նորահան սերունդի գրասէրներու ու արուեստասէրները, որ առաջին անդամ պիտի կարդան Օտեանի երկու քաժինով երգիծավիզը — ու եղեավէպ ալ է, — եւ որ զայն պիտի կարդան՝ Սարուխանի ծաղրանկարներով ընկերացած՝ այս հոյակապ հրատարակութեան մէջ, գեղարուեստական հաղուադէպ ինչոյք մըն է որ վայելած պիտի ըլլան:

Նոյն ատեն, Պարսամեան եղացայները «Շանիւ մատենաշարի իբր հինգերորդ հրատարակութիւն, երկրորդ տպագրութեամբը մը իւր ընծայած են Օտեանի ջամանակի ծեւով քածծին պատմուածքը՝ օսմանեան Սահմանադրութեան առաջին տարիներու Պոլսոյ Հայոց կեանքին, համառօս գործ մը որ առանց հեղինակին առաջնակարգ արտագրութիւններին ըլլալու, համել է ու զուարձալի:

Ա. Անը գրոյիի մեւով հրատարակեր է իր «Վարոն Կալոմեր» միարար կատակերգութիւնը, զոր իր Մշակոյք հանդէսին մէջ արգէն տպած էր: Այս երգիծախաղի փորձը թոյլ է, եւ ես անհնանակն կը նախնտրեմ բանաստեղծ Սեման կատակերգակ Սեմայէն. կը սպասեմ երեւմանը ատղերու նոր հաւաքածուի մը որ մեղի տայ զարնանային ծաղկանց թարմ զոյներու ու քաղցր բուրման տպաւրութիւնները զոր տառին իր Զրահամար Գալութ ժողովածուին տաղերը:

Պ. Երուանդ Մարլեան, հրատարակէ եւ հիմնադիր «Ոսկետառ» Մատենաշարի, Գահիրէի մէջ ի լոյս է ընծայեր Գանձարան Հայկա-

կամ ներկերու տիտղոսով հաւաքածուի մը երկու պրակը. ասոնց մէջ կը գտնենք «Հայ աղդային, յեղափոխական, ժողովրդական, սի - բային, կրօնական, գլուխական, Հայաստանական երգեր», ոչ թէ «բոլորը», ինչպէս կ'ըսէ Հրատարակիչը իր կողքին վրայ, այլ անոնցմէ շատերը: Նորերու խօսքերուն հնա եղանակներուն նօթարութիւնն ալ տպուած է Հռու, ինչ որ գործնական նորութիւնն մնի չ' այդ երգերուն ամէն տեղ Հայ շղանակներուն մէջ երգը - իլլը ընդհանրացնելու եւ տեւակնացնելու համար, ու նաև եղանակները յօրինն երգահաններուն ու մերթ խօսքերուն հեղինակներուն լուսանկարը, այդ երգահաններուն եւ բանաստեղծերուն համառուս կենսագրութեամբ: Համակրեի եւ օգտակար հրատարակութիւնն մնի է ուղեմն, տպուարութեամբ ալ մաքոր ու ակնաճայ: Երկու գիտարութիւնն ունի սակայն ընկերու այս հաւաքածուն կզուղին եւ հրատարակողին: Հայ երգերու հաւաքածուի մը մէջ ի՞նչ դործ ունին թաթար երգահանի մը Արշին Մայ ալսին եղանակները: Ատրպէճանեան այդ օփէրիթին մերոնց մէջ տարածուած ու ժողովրդականացած ըլլալը բնաւ պատճառ մը չ' արդարացնելու «Հայկական երգերու զանձարան» մը մէջ այդ տուար մը մէջ այդ տուար տարրին ներմուծուամբ: Երկրորդ գիտարութիւնն է որ կաղմողը այս ժողովածուին մէջ գրեթէ է Կոմիտաս վարդապետի հաւաքած ու զանձակած երգերը ամենամեծ մասամբ զանոնք քաղելով թէ՛ գարպետին ձեռորդ իսկ հրատարակուած երեք տեսարակներէն եւ թէ՛ Կոմիտասի վարդապետի հաւաքած անտիպան քաղելով թէ՛ գարպետին ամենամեծ մասամբ զանոնք կոմիտասին առ ներւու: Եթէ Կոմիտասի բորու գործերը արգէն տպուած ըլլային, ուրաք պտիք ըլլայի անոնցմէ մաս մը գրուած տեսնելով յայսիսի երգարանի մը մէջ, ուկ անոնք անշուշու պէտք է իշենց առաջնակարգ տեղն ունենային: բայց գեռ բաւական անտիպ դործեր կան Կոմիտասին զոր Յանձնաժողովը պիտի հրատարակէ, և զանոնք հրատարակելու միջոցները ան պիտի ձեռք ձոկէ՝ գիլաւորապէս իր հրատարակած կոմիտասին երգատերուն վաճառման հասոյ - թին չնորհիւ: Եթէ գեթ քանի մը երգ միտ,

առնուած ըլլային այդ հաւաքածուներէն, այս կիտողութիւնը թերեւս պիտի չընէի, բայց ըլլաթիւնը այս հաւաքածուներուն չնորհիւ կ'ունենայ այդ երգերը՝ աւելի աժան պայմաններով, այլ եւս կրնա՞նք յուսուղ որ Կոմիտասին երգարանները գնէ: եւ եթէ չգնէ զանոնք, Պ. Մարրեան վնասած ըլլալը դըմէ՞ր Կոմիտասի անտիպ էները հրատարակելու նուկրական պարտականութեան կասուարմանը գործին:

Բանասամանդութեանց երեք հաւաքածու - ներ երեցան այս վերջերս արտասահմանի մէջ, Տրիփումիեր, Մաշիկ Մալեկուսանի (Մ. Խաչունի), տպուած նիւ Եղոք, Կրասլը, Մ. Խ. Հանինի, տպուած Գէյրութ, եւ Սապաղապնը, Ահարոն Տատուրեանի, տպուած Փարիզ:

Տրփումիեր՝ մէծ մասամբ ոտահաւոր ու մասամբ արձակ բանաստեղծութեանց փունչ մըն է, ընդհանրապէս միջակ որակով, մերթ բոլորովին անարժէք, քիչ անզամ՝ ինչպէս Մանուկ-բլուր քերթաւածն մէջ (զոր քանի մը տարի հրատարակեցի Անահիւնի մէջ) իսկապէս սիրուն: Կը մաղթեմ որ հեղինակը օր մը կարենայ մեղի տալ հատոր մը որուն բոլոր կոտորները Մոնիոկ-բլուրին արժէքն ու - նենան:

Մ. իշխան արդէն ուշագրաւ յայտնութիւն մը եղաւ իր Տուներուն Երզը տպաշարքով որ Գէյրութի մէջ լոյս տեսաւ երկու տարի առաջ ևս զոր ներմ գովեստվ յիշատակած եմ այն տաեն Անմասիսի քրնիկին մէջ: Ներկայ հատուրը կը հաստատ զին նոյն համոզման մէջ թէ այս երկրտարարը մէր նոր բանաստեղծութիւնը ինձնաշէտ, նուրբ տաղերով ճոփացնելու կոչուած լրատոյն ուժերին մէկն է: Լեռուն մարուր, տպաշափութիւնը — տեղ տեղ զեռ բիծեր ունենաւով հանդերձ — ընդհանրապէս ինձնամել, ինչ որ հազուագէս է մեր մէջ այժմ, -- զգայնութիւն մը թարմ, թիթուուն, ինքնուրոյն, մտածուով տոգորուած, եւ արտայայտուած ձեւով մը որ մերթ քիչ մը արտօւստակութիւն թերեւս ունի, բայց որ ընդհանրապէս առոյդ է, ժուդկալ, յստակ ու վայելու: Քերթուածներ ինչպէս Յիշատակ, Պարահանձէս, Զայնի, Մարդուն, Նշենի ծաղկած ոսար. Գի-

շերամուտ, Կադանդի գիշեր, Զարովի առաւօտ, Դասք մասիներ սեւակեսն, Սարաւու, Գետն օրերու և զեռ ուրիշներ այս հատորին մէջ, մեր ներկայ քերթութեան ամենչն բատիր հջերէն են:

Ահարոն Տատուրեանի բանաստեղծութեանց հասորը, Մազգապաներ ափտղոսուած, 300 մեծադիր էջերով գեղատիպ ստուար գիրք մըն է, եւ իր բովանդակութիւնը կը ներկայացնէ քերթողական խոշոր ճիգ մը, եւ անշուշտ այս հաւաքածուն կը կացուացէ վերջերս լորս ուեսած ամենէն կարեւոր պատասխանքիւններէն մին: Այս բազմաթիւ քերթութեաներուն ու տաղերուն մէջ, որոնց չարքերը կը կազմէն այս հասորը, եթէ կան անվիճելի արժանիքներ եւ չքեղ գեղեցկութիւններ, բան մը — էական բան մը — կը պակսի անոնց մեծ մասին մէջ՝ որպէս զի անոնք ըլլան գերազանց բանաստեղծութիւններ:

Ահարոն Տատուրեան հեռու է նոր գէմք մըլլալիք: Պատերազմէն առաջ ան արդէն մեր յայտնի բանաստեղծներէն մէջն էր: Վենետիկի Մորուառ-թափայելեան վարժարանի աշակերտ, ինչպէս Վարուժանը, ան այ ինչպէս Վարուժանը՝ իր առաջին բանաստեղծութիւնները հըրատարակեց Անահիտին եւ Բագմալեպին մէջ, ու յեսոյ Պոլոյ Ազատամարտին եւ նորէն Անահիտին մէջ է որ շարուանկեց ի լոյս ընծայել իր տաղերը: Վարուժանին հեռ ի հիւման վարժարանին մէջ կազմուած եւ անկից քիչ յետոյ հրապարակ իշխած այս քերթողը խանձուած քոյց, ներջնումով ու ծեռով շատ տարբեր էր անկից: Վարուժանի հայրնասիրական լարը չունէր իր քնարը կամ չէր ուզած ունենալ, ոչ ալ քառոզական էջերն անոր, չունէր նաեւ չունչի զօրութիւն, թորիչ ընկարծակութիւն անոր չափով: Բայց ունէր իր ինքնաստուկ տեսիլն աշխարհէ եւ կեանքի, իր սենական իդանակի բնութեան ու մարդկային պարի խորություններն ըմբռնելու եւ իր երդովը մենենկուու: Զատ բանաստեղծ մըն էր, երգամուլ ու գեղապաշտ, որ մեր քերթութիւնը կը ճողացնէր պայծառ ու թարմ ներջնումով մը լի ու նուրբ արուեստով: Ծը յօրինուած տաղերով, որոնց մէջ կը գտնէին զաղուոր մաքուր հայերէն մը, նոր պատկերներով, ինքնատիպ բացատրութիւններով, արտա-

յայտուող փափուկ զգայնութեան մը եւ լուսաւոր մտածման մը հետ: Կը շաւմը ու կը զարմանամ որ Ահարոն այդ առաջին ըջանին իր քերթողական արտագրութիւնները հատորի մը մէջ հաւաքած չըլլայ ներկայ հատորը հրատարակեի առաջ: Այդ նախկին շրջանի բանաստեղծութիւնները ոմանք կը գտնէին չափազանց պանասեանց, այսինքն ձեւով գեղեցիկ, բայց որ ունի Կայջնին պէս խորազգաց քերթուածներ եւ մարդկային ճականազրին նույրուած զզացմանը աղջասա, ինչ որ արդէն սիստ է նուկ Փառանացի պանասեանց համար ընդհանրապէս եւ ամոնց պատին կը քաջնթ որ Լիիի համբար մասնաւորապէս, որուն քերթուածներուն մէջ կան արդարեւ որ յղկաւած են ու ցորստ, բայց որ ունի Կայջնին պէս խորազգաց քերթուածները ու մարդկային ճականազրին նույրուած (Եներքնապէս իր անձնական կեանքին ներշնչուած) տաղեր, լի անհուն զանութեամբ, եւ որոնք հեռու են զգացումէ զորկ ըլլալիք: Ահարոն Տատուրեանի այդ բանաստեղծութիւնները անշուշտ, հուրիսը մը, Մեծարնցի մը, Թէքէնանի մը կամ Տէրեանի մը տաղերուն թրթուուն զգայնութիւնը չունէին, բայց լուսաճաճանց ներշնչումով այդ խարազ ու ներգանակ երգերուն խորը կը զգացուէր եղիւասարդ սրտի մը բարախումը:

Պատերազմը եկաւ, յեսոյ եկաւ յետպատերազմեան շըլլանը, Ահարոն Տատուրեան երկար ատեն լուռ մասց, հազիւ մերթ ընդ մերթ հրատարակութեան տարիվ մէկ-երկու տար: Կարդուներ կային որ ան գագրած էր արտադրելիք: Ներկայ հատորը կապացուցանչ թէ ան իր առանձնացման մէջ իր հոգեկան հաճոյքին համար՝ շատ բան է արտադրեր, եւ ահա իր կեանքի երկրորդ լրջանի արտադրութեանց մէկ մասն է որ ի լոյս կ'ընծայէ այժմ, («մէկ մասը կ'ըսեմ, քանի որ ծանուցած է թէ ի մօտոյ պիտի հրատարակ ուրիշ հատոր մըն ալ՝ Պոնտեանկան ափուունու): Այս երկրորդ լրջանի քերթուածներուն մէջ, Ահարոն Տատուրեան զգալազէս ճիգ է թափած պանասեանց չըլլալու, Փառանական խորհրդապաշտ բանաստեղծներուն մօտենայու: Եւ Ահարոնը շատ կը սիրեմ իր հին բանաստեղծութիւններուն համար, եւ քերթութիւնը ամէն բանէ վեր զնող

կեղապաշտ մարդու իր նկարագրին համար, և կը ցաւիմ որ ստիպուած եմ ըստ թէ իր այս նոր ուզութիւնը նպաստաւոր եղած է՛ իր քը-նարին զարդացման, զինք չեղեցուցած է այն ճիշդ ճամբայէն զոր գտած էր ատենով: Նախորդ շրջանի իր բանաստեղծութիւնները աւելի գեղեցիկ, աւելի կատարեալ է՛ իրենց տե - սակին մէջ: Ներկայ հաստորին մէջ կան ան - չուշաւ աղուոր է՛ իրը, — մանաւանդ, օրինակի համար այն շարքին մէջ որ Բանաստեղծը կ'սա- տուածանայ ընդհանուր տիտոռուր կը կրէ: ամ- բողջ հաստորին մէջ կը գտնենք գեղեցիկ հայե- րէն եւ ընտիր տաղաշափութիւն, — ինչպէս եւ իր նախորդ շրջանի բանաստեղծութեանց մէջ: կը գտնենք հոն գէկերով նոր բացարութիւններ, խկատիպ պատկերներ, քերթողական փափուկ տեսիլներ, բայց այդ գէկերով կը ման յաճախ շփոթ, մութ, և չեն աղեկը մեր սրտին, յուզակն չեն, վասն ի չափանաց տարտամ, անյարի, անյատակ է այդ պատկերները տա- րափին ետեւ գրուած մոտաւմը, իւրաքանչիւր տաղի զեկամար մտածումը, առանց որուն տա- ղը կը գտնայ զարդարուն լապուր մը որուն ճրադը չեն վասած: Իսկ այս հաստորին վերջին բաժնը, ժողովրդական երգերու նմանողու - թեամբ զրուած տաղերու շարքը, բոլորովին անցանց է ու հաստորին մեծագոյն մասին պա- րունակած բանաստեղծութեան տեսակին հետ բնաւ չներդաշնակուուու: Ենոր ազգերուն մէջ արդէն շատ քիչ եղած են այն բանաստեղծները որ ժողովրդական երգերու հետեւողութեամբ տաղեր ուզած են գրել ու յաջողած են (Հայ- նէ, արիկն Տէպորտ-Վալմօր, Վերէն, մեր մէջ՝ Արովիւն, Թումանեան, Խահակեան, Զարէնց). ատոնք ալ յաջողած են որովհետեւ իրենց խառնուածքի ի ծնէ արդէն մօտիկ եղած է ժողովրդական ընարի բանագրական արուես- տին: Եթէ ծանուցուած Պիթեմակամքը այդ Զիմափիւերգութեան պէս տաղերէ է որ պիտի կազմուի, և բարեկամաբար խորհուրդ կուտամ Աշարոնին որ վազ անցի եւ ասոր տեղ իր նախկին շրջանի գեղեցիկ բանաստեղծութիւն - ներուն հաւաքածուն հրատարակէ:

Փրօֆ. Ն. Ազոնց կը շարուանակէ գրքոյկէ ձեւով մասնաւոր տպագրութեամբ ի լոյս ըն- ծայել եւրոպական զանազան մանազիտական

հանգէններու մէջ իր հրատարակած Փրանսերէն լեզուով պատմական կամ բանասիրական մե- ծարժէք ուսումնասիրութիւնները: Իր երկու նոր գրքոյկներէն, զոր վերջերս ստացայ, մին սուուգարանական նիւթեր կը պարունակէ կարգ մը հայ բառերու վրայ (սոյլ, երինչ, զալ), լու- տամ, թեզամ, ձեզուն, եւայլն), միւսը՝ նո- րութիւններով լի մատրակրիտ հուսազուու- թեանց շարք մըն է նուիրուած Պուլկարաց մեծ թագաւոր Սամուկլին, որ հոչակառու է երկա- րաւու ու բրուն կորմներովը զոր մզեց բիւլան- դական մեծանուն կայսր Վասիլ Բ. ին դէմ, որ նորինչ հայազգի էր եւ վերջ ի վերջոյ յադ- թեց անոր (Ժ. գարու վերջ, ԺԱ. գարու սկիզբ):

Ֆրանսերէնով արտայայտուող հայ ուսում- նականներու զասուն մէջ առաջանակարդ տեղ մը կուլայ գրաւակ օրինրդ Սիրաքի Տէր ներէս- եան իր Les manuscrits arméniens illustrés des XII<sup>e</sup>, XIII<sup>e</sup> et XIV<sup>e</sup> siècles des Pères Mekhitaristes de Venise երկհասոր գործով որ վերջերս չեղի հրա- տարակութեամբ լոյս տեսաւ: Օրինոր Տէր ներ- էսէսեան որ հանդուցեալ Մաղաքիս Օրմանեան պատրիարքին քեռորդին է եւ ի մօրենոր խո- րաթափանց իմացականութիւնը, ուսումնաստենչ հմտածարաւ ոգին, անխոնջ աշխատասիրու- թիւնը եւ ազգային մշակոյթի հանդէպ չերմ շահազգուումի ճգումը ժառանձամ է լիովին, տարսներ առաջ նկած էր Փարիզ եւ Կապրիէլ Միէլի եւ այլ յայտնի ուսուցչապետներու զե- կալպարութեամ տակ արուեստի (ու մասնաւո- րակիս բիւլանդական ու արեւելեան արուեստի) պատութեամ հուսազուութեանց համար լրջո- րէն պատրաստուելով, տարի մը առաջ Սորպոնի մէջ իր Շնպորութեանց տոքթորութեանց իրը բէջ կը ներկայացնէր ու կը պատպանէր՝ քանի մը մէծանուն ուսուցչապետներու առջև՝ այս նոր հրատարակուած աշխատութիւնն իսկ եւ ամենափայլուն յաջողութեամ կը ստանար իր վկայականը: Այդ բէջին պաշտպանութեանը առիթի Թան լուսագիրը օրինոր Տէր ներէսէսեանին կը նուիրէր մեծացիս ներողալից տողեր եւ յայտնէից յետոյ թէ քիչ ասեն առաջ օրինրդը Փրանսական քաղաքացիութիւն ստացած էր, կ'ըսէր թէ այդպիսի որակով ստաներու Ֆրան- սացի զառնալը Ֆրանսայի համար պատի մըն է:

Օրիորդ Տէր Ներսէւնան վերջին տարիներու ընթացքին արգէն մասնագիտական հանգչներու մէջ Հրատարակած էր յօդուածներ, ծանօթու յարգուած էր իր նորութեր ուսումնափրոց։ Ան իրը մասնագիտ ուսուցչապես Հրատիրուած է քանի մը առարի ի վեր Պուրշին մոտ գտնուու Ուլզլիլի աղջկանց բարձրագոյն վարժարանին մէջ իր կանգական ու Հայկական մանրանկարչութեան վրայ դասախոսութեանց չըրք մը արտասանելու։ Ամիսներ առաջ Հրատարակեց Բաղամի և Յազամափի պատմութեամ բիւզանդական նկարագրը ձեռագրի մը վրայ ընդարձակ եւ ուշագրաւ ուսումնափրութիւն ժը։ Եւ աւա կուգայ Հայ մանրանկարչութեան նույնուած ուսումնափրութեանց թերել թանկարին նպաստ մը, այս ստորագր գործով որուն անուն տուի վերը եւ որուն առաջին Հատորը կը պարունակէ Ս. Ղագարու վանքի ճափ Հաւաքածուին շարք մը ամենակարեւոր ձեռագիրներու նրանքարդութեան վրայ իր ուսումնափրութիւններու եւ երկրորդ Հատորը կը բավանդակէ այց ձեռագիրներու մանրանկարներուն եւ զարդանկարներուն վերաբարդութիւնները։ Այս գործը որ Հայ ձեռագիրներուն նկարապարզութեան արուտատին վրայ ինչնամատիք տեսութիւններով ու շահեկան մէկնարանութիւններով լեցում է, շարադրուած վճիռ ու վայելուչ ոճով մը եւ ամենանառուր Փրանսիկնուն մը, խորապէս պիտի զնահատուի անշուշու եւրոպացի ու Հայ բոլոր մասնագէտ ուսումնափրութիւններուն ինչպէս եւ արուեստաէջներէն։ Այդ գործին պատրաստութեան ու Հրատարական մէկնարան եղած է «Frick Art Reference Library» ի հիմնադիր օրիորդ Զելին Ֆրիք Ամերիկութիւն, որոն գունութեամբ պատրաստուելու վրայ են եւ պիտի Հրատարակուին նաեւ Կապրիէլ Միէլի եւ այլ մասնագէտ վարպետներու ձեռքով շարադրուած ուսումնափրութիւններ քանի մը կարեւոր բիւզանդական եւ Հայկական նկարագրդ ձեռագիրներու վրայ։ «...Ձաննեւեօթը ասրի առաջ է որ, կըսէ Կապրիէլ Միէլի այն յառաջարանն մէջ զոր գրած է այս գործին Համար, ես առայս մեղի վալը այս երիտարար ուսունառուէին, ունո՞ւն գանեսը իր հեղինակութիւնը։ Վերաբեր կութիւն կ'թիւնուուին այժմ Աւելասի վարժարանն մէջ։ Վեայ եղայ իր մէթոսակի ճիկին,

իր քաջարի ճիգին, իր յառաջդիմութեանց, իր առաջին յաջողութեանց։ Ուրախութիւնն ունեցաց լսելու վկայական ստանալու համար անոր ներկայացուցած թէզին յստակութեան, ճշուարութեան եւ նորութեան մասին իմ պաշտօնակցին։ Թուբէնի գովուստները։ Ուրախութիւնն ունեցաց առանձին տեսնելու թէ ինչպէս այդ յստակ ու ժողովակալ մժուքը շուտով իւրաքանչ մեր տական մէթունիկը, սորվեցաւ արուեստի յուշարձաններու, մասնաւրապէց մանրանկարներու, կիրարկել բանասէրներու քննադատութիւնը, բայց առանց արտաքին նշաններուն մէջ սահմանափակուելու, այլ արուեստի գործին խորը թափանցելով անոր էական յատկանիշներն ի վեր հանելու, ըստ այդ յատկանիշներուն անոր գասաւորումը հաստատելու եւ այդպէսով մանրակրկիտ հետազոտութիւնն այն աշարժութեան բարձրութունը համար։ Այսպիսի մէթուն մը թոյլ ուտած է օրինոր Ճիգիներու սեւեննն, քանի մը ընորոց ձեռադարձ ինքնական բարձրութեան մը գործուած է առաջին առաջին առաջինին, գարու վերջիրէն ժդի ի վերթերը կը հանին, ճոփի ծաղկափթթումի շրջանի մը Հայ մանրանկարչութեան վրայ համայնագէտ ուսումնասիրութեան մը տարրելը համախմբելու։ Նիւթը քիչ ծանօթ է, գործը նորաբեր է։ Երկու կառածած, Մեծ Հայք է Կիլիկիա, երկու Տօմիֆ, զարդանկարչութիւնն եւ թիմանկարչութիւն, զարդանկարչութիւնն մասնաւրու նախասիրութեան մը առարկայ զարձած։ Երկու աղջեցութեան կեդրոններ, Արեւելք եւ Բիշապանդինն ։

**Օր. Տէր** Ներսէսիանի այս գործին մէջ ուսումնասիրուած ձեւադիմունքն են թիւ 196, Աւետարան, Մէծ Հայքի մէջ դրուած ու նկարազարդուած մի. գարուն, գրեց՝ Խաչատուր, Նկարիչ՝ Վարդ. թիւ 151, Աւետարան, գրիչ՝ Իգնատիոս, որ գրած է Հաւուց Թափի վանքի (Մէծ Հայք) երկու միաբաններու համար Թուական 1214. թիւ 325, Աւետարան, գրիչ՝ Գրիգոր, գրչութեան վայր՝ Եղբարում, թուական 1230. թիւ 1635, Աւետարան, գրիչ Կոստանդին, որ գրած է Ներսէս Լամբրինի եպիսկոպոսին համար՝ Սկիւռոյի վանքին մէջ, Կիլիկիա, Թուական 1193. թիւ 888, Աւետարան, գրուած մի. դարուն, սուի Նովաստի

Կարապետ (յայտնի չէ ուր է գրուած)։ թիւ 1657, Գիրք ձեռնադրութեան, թուական 1247, գրուած Զառնուկի վանքին մէջ, գրիչ՝ Սարդիս։ թիւ 1917, Աւետարան, գրիչ եւ նկարագրդիչ՝ Տարօնեցի Թորոս, Գլածորի վանքին մէջ գրուած (Մէծ Հայք), թուական 1367։ թիւ 16, Աւետարան, գրուած Դրաբարկի վանքին մէջ, Կիլիկիա, գրիչ՝ Թորոս, Նկարագրդող՝ Սարգիս Պիծակ, թուական 1331։ թիւ 1508, Աստուածաշունչ, գրիչ՝ Յովհաննէս, նկարագրդող Սարգիս Պիծակ, թուական 1319։

Եւրոպական լեզուներով արտայատուող Հայերու գործերէց՝ պետք է յեխատակին նաև երկու կարեւոր գիրքեր, մին՝ նազիլիքին, Հրատարակուած Միլինոսին Համալսարանի պաշտօնաթերթին իրը յաւելուած, History of the Armenian Question to 1885, գործ Ա. Օ. Սարգսիսնանի, միւսը՝ Le rôle des Arméniens dans la civilisation mondiale, գործ Փրոֆ. Վ. Տոտոմեանցի, տպուած Գևիկասու։

Առաջինը շատ լուրջ եւ հմտայից աշխատութիւն մըն է, ուր հեղինակը կը պատկերացրէ եւ կը մէկնարանէ Հայրական Հարցը, անոր ծագումը եւ բնաշրջութիւնը 1877ի առաջ-թուրք պատերազմէն ու Պերինի վեհաժողովէն մինչև 1885։ Շաբագրիւու համար այդ գործը, հեղինակը աչք անցուցէր է ամբողջ դէջ մը Հայ ու օսմար լեզուներով այդ Հարցին նուիրուած գրեթե ու յօդուածներ, որոնց ցուցակը կը գտննէր գրքին միջրէ։ Ցանկալի է որ այդ մէծարժէք գործին հայերէն թարգմանութիւն մը հրատարակուի, ու ցանկալի է նաև որ հեղինակը իր լուրջ պատմաբանի մէթոսիկ քննութեանը ենթարկ հայրական Հայական Հարցի երկրորդ փուլը ալ (1885էն մինչեւ մեր օրերի)։

Փրոֆ. Տոտոմեանց միջակային հմտաւ մը կը վայելէ չնորհւ այս նշանակելի նպատին զոր իր պուլքարերէն, ուռաերէն ու Փրանսէրէն յօդուածներով ու բանախօսութիւններով բերած է համագործակցական շարժման (coopérative), եւ իր այդ օսմար միջավայրերու մէջ Հայ ցեղին պատի բերող համակերպի եւ յարգելի դէմք մըն է։ Ան ընկերաբանական նիւթերու վրայ հայերէն յօդուածներ ալ տըւած է մերթ մեր պարբերաթերթերէն ուժանց։ Ներկայ գործին մէջ ան ուղած է իր հայրենա-

սէր ազնիւ Հայ իր նպաստը բերել Հայ ժողովուրդի կողմէ մարդկային քաղաքավկրթութեան մատուցուած ծառայութեանց արժէքը օտար ներուն ծանօթացնելու գործին։ Այդ ընդարձակ նիւթին մէկ քանի մասերն է միայն — բայց կարեւոր մասերն մէկ քանին — որ այս հատորին մէջ ան պարզած է (Հայուն պատմական էլերը իր երկրին մէջ՝ շատ համառու կիրապով ցոյց տրուած, Հայը Հնդկաստանի, Պարսկաստանի, Թուրքիոյ, Եգիպտոսի, Պալեստինի և Լեհաստանի, Թումանյանի, Վենետիկի մէջ), Հայ ճարտարապետութիւն, Հայն ու համագործակցութիւնը, Հայուն կոմիտաց, Հայ մէծ դէմքեր (կոմս Լուրիս-Մէկիթով, Նկարիչ Այմաղպարի, Նուպար փառա, Մէրուն նան, դորավար Լաքարէֆ, Գրիգոր Թրագուու-Եազի, փրօֆ. Ա. Եղիպարքարեան, Նախայէլ եւ Սաքո Աշաբարքանան)։ Հայ երաժշտութիւնը եւ արուեստները եւ արուեստի այլ ճիւղերը (բացի ճարտարապետութենէն), եւ Հայ գրականութիւնը չեն ներկայացուած այդ գրքին մէջ, եւ յատկանշական Հայ մէծ դէմքերէն քիչերն են միայն որ հոն իրենց գլուխն ունին։ Բայց իր պականերով մէկտեղ, օտարական գործ մըն է այս գիրքը, եւ պետք է չնորհակալ ըլլալ Հայագիր եւ քրամմերախան վաստակուր մատուցուականին այս ապզամիրական աշխատանքը կատարած հայուածն համար։ Դժբանագրար, գըրքն Փրանսէրէն լի է սիանշերով, եւ ցանկալի է որ երկրորդ պատրութեան մը պարզապային Պ. Տոտոմեանց Փրանսացի բարեկամի մը օգնութեամբ կոկէ իր լեզուն։

Հայ ժողովուրդին անմիջական անցեալի պատմութեան հետ սերտ կապ ունեցող Փրանսէրէն հրատարակութեանց մէջ պատարգագ կարեւորութիւն ունեցող գործ մըն է։ La Passion de la Cilicie (Չարչաբանք Կիլիկիոյ) տիտղոսով ստուար գիրքը, զոր շարադրած եւ ի լույ ընծայած է։ Փօս տիւ Վէտ անունին տակ Փրանսական հնագոյն գերաստաններէն մէ — կուն պատկանող աղնուասիրտ անձնաւորութիւն մը։ Մանրամասն պատմութիւնն է Կիլիկիան տուամին, անգո-Փրանսական զօրքերու եւ Հայ կամաւորներու ձեռովով այդ հողամասի պարաման փառաւոր շըշանէն մինչեւ Փրանսական կառավարութեան որոշմամբ այդ երկրի պարուածին տղեղ ու տիուր օրերը, անցնելով Մա-

բաշի, Հաճնիք, Ուրֆայի, Գօպանթիքի եղերական դրուազներէն: Հեղինակը, որ այդ ամբողջ ժամանակաշրջանին ինքն իսկ Կիլիկիա գտնուած է, ոչ պաքերէն շատրուն ակնատեսե հղած կամ զանագի մօտին լսած է, կը պատի զանագի ինձ-զանի դոյներով, յաճախ հրայրով, մերթ խոր լուգովով: Յանահարսնու զրած է զօրավար խուռակ Գեմօն որ, ինչպէս յայտնի է, գրաւ-ման շրջանէն մինչեւ իր պաշտօնանկութիւնը (1921ի աշնան սկիզբ), Կիլիկիոյ վարչական պետն էր, եւ արդէն իսկ տարիներ տուած Կիլիկիան այդ ողբերգութեան նուրբած է զու նուրբեար լի եւ պատասխանատուուներուն հա-մար կծու բացարութիւնները շնայող բա-կան ընդարձակ գրուածք մը, զոր հրատարա-կեց նաև Revue des Etudes Arméniennes ի մէջ և՛ յասոյ գրքոյին ձեռում:

փուլերու ընթացքին բռնած դերքին վրայ ը-  
սածներուն մէջ ալ կան մերթ կէտեր որ. ինձն  
անճիղ կը թուին:

Քիչմանս կը ներկացացուի հռ ոչ միայն իր Մուսուլը (անգլաբարբ կամ անզողաբարբ) Ազգվացոց ձգող, — ինչ որ ճիշտ է, — այլ եւ Հայաստանի Գրանսահան հոգածարութեակին ինքն իսկ կամովին հրամարող (<sup>ո</sup>), Կիրիկիոյ մէջ Գրանդարքան շահերուուն հանդէպ անտարքեր, իշխանացարէն յտայու Գրանսահան զօրքերու Հոն քեմալիկան ուժերու զէմ մղած պայքարին ու եւ է չափով օդնել մերժող (<sup>ո</sup>), մինչդեռ Քիմանսոյի հոգեքանութիւնը, զօր բաւական մօտէն կը կարծեմ ճանչցած ըլլալ, բոլովին տարքեր էր այդ հարցերուն մէջ: Համբէտեան կոտորածներու առնեն, կ'ըսէ հեղիսակը, հայ ժողովուրդը քիչ մնաց պիտի ամրողանակս կորչէր, — ինչ որ չափանցութիւն է, հայ անզուրքի լիակատար փացացման վատան կար այդ միջոցնի, Համբէտի ծրագիրը՝ մասակի կոտորածներով թրքահարութիւնը ասրամակցը-նել եւ հայկական չարժումը կասեցնել, հայ-կական հարցին վերջ դնել էր, — բայց ժօ-րէս, Քիմանս, Քիյեար, Փրեսանէ, Փրօ Ար-մենինան հիմնեցին Լորիս-Մէլիքովի հետ, որ-պէս զի ամրոջ ներոպարի անչել պաշտպանելով Հայկական տատար՝ հայ ժողովուրդի գութեան սպաննացոյ կոտորածներուն առաջն առնեն ու Պերլինի դաշնագրին որոշած բարե-նորոգումները գործարել տան, եւ յանողեցան շարգերը դարբեցնել տալ, բայց բառենոր-գումներուն գործադրութիւնը չկըցան մեռն ձգել: Փրօ Արմենիայի հիմնուեցն առաջ հայ շորժիչներ արդէն հայկական դատը Ֆրանսայի եւ ամբողջ ներոպարի ամեն դրած ու պաշտ-պանած էին մէծանուն Փրանսացի և Եւրոպա-կան այլ ազգերու պատունող անձնառուու-թեանց օգնութեամբ: Երբ Քիյեարի ինքագրա-պետութեամբ եւ Քիմանսոյի, Անաթոլ Ֆրան-սի, Ժորէսի, Փրեսանէի եւ Պ. ար Խոպերթիի աշխատակցութեամբ, Փրօ Արմենիան սկսաւ հրատարակուի, Թուրքիոյ հայկական նաւանդ-ներուն մէջ մէծ առողջութ կոտորածներու ծրագրը-ուած առաջ վերցած էր, եւ Պոլսոյ Գանձք-ի յոցյին հետեւանել եղան կոտորածն ալ ար-ուն տեղի ունեած էր, ասաւ հեղեղութիւն ու-

հալածանքները կը շարունակուէին եւ այնու-  
հետեւ մինչեւ օսմանեան Սահմանագրութեան  
հռչակումը (եւ մինչեւ Կիրիկիոյ տարբեր նկա-  
րաղիր ունեցող՝ ժէօն-թիրքական՝ կոտորա-  
ծը), տեղական քափ մը կոտորածներ միայն  
ունեցանք, ինչպէս դաշնակցականներու յարու-  
ցած Սասունի հաստամատինը ին դրելու հա-  
մար կազմակեցուած կոտորածը՝ Նը Փրո Ար-  
մենիան հիմնողը, ոչ թէ Քիմանո, Քիյան,  
Փրեսոնէ, Ժորէս Խմբակը եղաւ, ոչ ալ Լո-  
րիս-Մելիքովը, այլ Հ. Յ. Դաշնակցութիւնը,  
որ հայկական գրոփականտի արդէն իսկ սկրս-  
ուած գործին իր մասնակցութիւնն ուզեց բե-  
րել եւ Քիյեարին ու քիշէկ Լորիս-Մելիքովին  
յանձնեց՝ Քիմանոյի, Փրեսոնէի եւ միւս-  
ներուն աշխակցութեամբ՝ Փրո Արմենիան հրա-  
տարակելու գործը։ Հեղինակը կը զբէ թէ քե-  
մալակն շարժման սկզբէն յետո, զօրավար  
Անդրանիկ առաջարկեր է որ Փրանական զօր-  
քեր զրաւեն Թուրքիյու բոլոր հայկական նա-  
հանգերը, յետոյ առաջարկեր է որ Անդրկողվ-  
կասի Հայ Հանրապետութեան բանակը գրաէ  
այդ նահանգները եւ Ֆրանսան միմիան քանի  
մը սպայ տայ այդ գրաւման գործողութիւն -  
ները զեկավարելու համար, ու Քիմանս  
մերեկը է սիսակ է ասիկամ։ Զօրավար Անդրա-  
նիկի գործակցութեան համար ուրիշ բան է որ  
Փրանական կառավարութեան առաջարկուե -  
ցաւ Ազգ։ Պատուիրակութեան կողմէն, ու մեր-  
ժուացաւ։ Եւ ատթիկ պատահեցաւ Քիման-  
սոյի հեռացումէն բաւական ատեն ետքը։ Հա-  
ճրեցիք, կը ըսէ հեղինակը, Ամանոսի Հայկական  
Հանրապետութեան մը հիմնարկումը հռչակե-  
ցին եւ Պ. Ռուբէննեան մը անոր նախազաւ ան-  
ուանեցին։ Հաճրեցիք, որ դիւցական ինք-  
նապաշտպանութեան դրուադ մը ասրէին յե-  
տոյ նահատակուցան, այդպիսի թիթեալովկ վարունք չընանցան, եւ արդէն Հաճրն Ամա-  
նոսի շրջանին մէջ չէ։ Հեղինակը սիսարմար  
Հաճրեցաց վերագրած է ինչ որ իսկապէս Ա-  
մանոսի շրջանին մէջ մեր կրակոս հայրենակից-  
ներէն մին փորձած էր քանի մը ժամուան հա-  
մար...։ Թիրքական անգիտութիւնը եւ Պ.  
Ֆրանքէն Պույեռնի կնքած համաձայնու-  
թիւնը, կըսէ հեղինակը, Հայերու տարտըզ-  
նումը իր ծայրագոյն աստիճանին հասցուցած

րլալով, անոնց գործը (mission) այժմ աշ-  
խարհի հինգ մասերուն արտադրութիւնները  
փոխանակեն է, որուն մէջ ցոյց կուտան հան-  
ճար մը որ Ցոյներունը կը գերազանցէ։ Բա-  
րերազդարար՝ ճիշդ չէ ասիկա, հայ ժողովուր-  
դի ստուարագոյն զանգուածը «տարածնած  
չէ, ան կը զանոփի իոր։ Հայաստանի մէջ հա-  
մախմատած, կամ անոր մօտիկ՝ անոր դաշցի  
կովկասնան իրկու Համբագուութիւնց մէջ,  
իսկ Սփիւրքի Հայերը զանցականութեամբ  
միայն չէ որ կը զբաղին եւ հեռու են զայն իբր  
իբրենց «գործը», «առաքելութիւնը» նկատեէ,  
այլ աշխատաւոր, արհեստաւոր, մտաւորական,  
արուեստադէտ տարրերէ կը բաղկանան եւ քա-  
զաքակրթութեան բոլոր ճիշդերուն մէջ իրենց  
մասնակցութիւնը կը բերեն ու տաղանաներ  
կ'արտադրեն, եւ ատոնց բոլորն ալ ինքնինքնին  
կապահան կը զգան հայրենիքն ալ ազդ գաղու-  
փարին։ Արեւելեան Լէգէնի Հայ ատաւորնե-  
րուն՝ զանցակիցներու յաղթանակին եւ Սու-  
րբից ու Կիրիկիոյ գրաւումէն յետոյ՝ այդ զըր-  
խաններուն մէջ գործած անկարգսպասութեան  
արարքներու, թալանի եւ անհասական սպա-  
նութեանց վրայ, որոնք ճիշդ են, Հեղինակը  
թերեւ քիչ մը շատ ծանրացած է, ասոնց այդ  
լեզէնի կամութեան ատեն հայ երիտասար-  
դութեան ամէն կործ ցոյց տուած նանավայրա-  
պատասխանութիւնը բաւականաչափ ի վեր  
հանելու, թէեւ Հայ կամաւորներու այդ ծայ-  
րայիշութիւններն ալ՝ պատերազմի ատեն  
Թուրքերու Հայ ժողովուրդին դէմ գործած ա-  
նօրինակ խճգութեանց իբր հետեւանք ցոյց  
տարով հանդերձ է որ կը քննադատէ։ Ամէն  
պարագայի մէջ, այդ կէտին վրայ, ինչպէս եւ  
գրքին քանի մը ալ հասուածներուն մէջ, հայ  
խճրաներու կամ անհատներու այս կամ այն  
արարքի մասին իր քննադատութիւնները ու եւ  
չ չափով Հայ ժողովուրդի հանդէպ անբարե-  
կամակն զգացումէ մը չէ որ կը բրին։ Ծող-  
հակասակն, այդ գրքին մէկ ծայրէն միւսը կը  
տիրէ կիւիկեան հարցին մէջ Ֆրանսացւոց վե-  
նակից, գործակից, շարչարակից հանդիսա-  
ցած Հայերուն համար իորին բարեկամութեան  
շէտ մը, բարեկամութիւն որ արգէն իսկ կը  
յայտնուի գրքին առաջին էջին մէջ, ուր հե-  
ղինակը իր գործը կը ծօնէ «Ենիծէի յաղթական

գորավար Կրասիկ, Այնթապի յաղթական զօրավար Անտրէոյից, Թուրքերու ձեռքով վայրագորէն նահատակուած երկու Փրանսացի կրօնաբրներու «Հ. Ֆիլիփի և Հ. Նիորթի», եւ «Համբնի Հերոս վաստարան Զալեանի յիշատակին»: Մթէ հայ կամաւորներու — այն զինադաշտարէն յետոյ Թուրք գոփիքէն աղասած խլակներով կազմուած չորրորդ վաշտի կամաւրներու, — անկարգութիւններ կը ֆնադատէ, զովստով կը յիշատակէն նաև հայ կամաւրներու քաջարի եւ կարեւոր մասնակցութիւնը Արարայի զնուական ճակատամարտին:

Իր գրքին այն զուիները ուր կը պատմէ Մարայի աղէտը, Համբնի դիցաղնեկան ող - բրդութիւնը, Այնթապի Հայոց Փրանսական զօրքերու կողքին մզած արի պայքարը, եւ ասոնց նման ուրիշ գորուազներ, տողորուած են հայ ժողովուրդին հանդէս անկեղծ սիրոյ եւ յարգանքի զզացումով մը: Ֆրանսայի եւ միւս դաշնակից պետութեանց զեկավարներուն այնքան խոստումներէն յետոյ հայ ժողովուրդին հանդէս խոստմազրութ ըլլալ, զայն լքել, Կրիկիոյ համար ու յետոյ նոյն իսկ Կրիկիոյ մէջ ձեռք ձեռքի ազատութեան կոփու հետո՝ իշ յետոյ՝ Փրանսական զաղաքակուութեան կողմէ Անկորայի ամօթալի համաձանութեամբ այդ երկրին քրիստոնեաներու արինավոր ներկուած Թուրքին յանձնուիլ, Հեղինակը խարանձ է անվերապահ զայրոյթով ու ցաւով: Եւ Փօլ տիւ Վէռո իր գիրքը կը վերջանէ պատուանդիր եւ իսկապէս ասպետական Ֆրանսացին մը զզացումներով թրթացոյ աս հատուածով, ուր անիրաւուած, բրդուուծ ու գաւաճնուած հայ ժողովուրդին արդար հատուցման մը իրաւոնց ունենալը կ'աղաղակէ եւ այդ իրաւոնքին օր մը յարգուելու անհրաժեշտութեան, անխուսափելութեան հաւատքը կը հոչակէ.

«Կրիկիեան Հայաստանը օր մը Ֆրանսայի ձեռքով պիտի յարութիւն առնէ: «Հայաստան կ'ուեւարի, կ'սէր Անաթոլ Ֆրանս, բայց ան պիտի վերանդի»: Այն ասեն Փրանսական զըրօշը նորէն պիտի ծածնան անոր վերեւ, որով հետեւ վասքի եւ սիրոյ գարերը կը ստեղծեն միութիւններ որ գիւրա չեն լուծուիր: Եւ ան պիտի համախմբէ իր բխտանիքնիրը, որոնց

թիւր, աւազ, շատ նուազած է, իր եպիսկոպոսներուն չուրջ, իր հողին վրայ որ աւելի հարուատ է քան նեղոսի տելքան, իր Ալլպ - եաններ ունեւող Եղիպտոսին մէջ: Մեր զօրագունդերը նորէն պիտի հոկեն անոր վրայ: Ֆըրանսան անոր արօներ պիտի տայ, ոչ ոք այլ եւս զայն պիտի վրդովէ իր հաւատքին մէջ: Եւ ան իր խորսներուն վրայ պիտի մեծարէ Հայր Ֆիլիփ եւ արքայ Նիորթ Փրանսացի մարդի - բոսները: Բայց ե՞րբ: Բայց ե՞րբ»:

Ինչ որ այդ գրքին մեծ արքանիքներէն մին կը կազմէ, այն բազմաթիւ էջին են ուր հեղինակը: Փրանսական, գերմանական, ամերիկ - եան եւ այլ արքիւրներէ ու իր ընկերներուն ուղղակի լուսներէն ու լուսներէն քաղելով Իր նկարագրէ (այնքան զարհուելի ու պդգաւի որքան վաւերական մանրամանութիւններ - րով) Թուրքերու գործած աներեւակայի իսրդ - գրծութիւնները՝ մեծ պատերազմի ընթացքին ու կիլիկեան տուամի միջոցին՝ Հայերու վրայ ինչպէս եւ իրենց ձեռքը գերի ինկած Ֆրանսացներու վրայ: Փոխանակ պէտք եղածէն աւելի շղագործելու անրուժերի թրքակէն Ֆաէտէրի մը (կամ անոր աննշան եւ ու է իրակերութիւնն զուրկ մազուկներուն՝ Խըպաթէի մը ու Զիմերմանի մը) Թուրքը շողովորիթոյ ու անոր զոհերը մրուել ճգնող նորանոր ցափրուառէներէն, Հայերը կրնան այսօր, այդպիսի զրպարտիչներուն հայ ու Փրանսացի գրողներու կողմէ անցեալին մէջ արուած հրապարական - յին զասերը կրնել իսկ աւելորդ համարելով, այս հրապարական Ֆրանսացին գիրքը մնոնց երեսին նետիկ, «ազիւական» Թուրքի իրշ - գրծութիւնները եւ խոստմանգրութիւնները պատուղ էջիրը ստորագծելով: «Զարմանալու չի որ այս գիրքը խորումկ գեգուութիւն պատճառած ըլլայ Թուրքերուն: իրենց թերթիւնն մին մուեզին յօդուածով մը զայն գետնէ գետին կը զարներ, եւ ըսորներ իսկ եղան թէ այդ գիրքը քիւ էիք արքիէ ամբողջապէս սպառած է, պատճառ ան է որ Փարուի թրքական գետպանումն զնած ու չնշած է անոր օրինակներուն մեծ մասը: Հեղինակը մտադիր է երկրորդ տպագրութիւն մ'սենել ապագային:

Այս քրոնիկս մէջ սոյն գրքին առթիւ բոլոր ըսուելիքները հեռու եմ ըսած ըլլալէ: Մե-

ծառարած յօդուած մը պէտք պիտի ըլլար ա-  
սոր համար: Այս քանի մը էիրուն մէջ զէթ  
էականն ըսել պարոք համարեցան սակայն, ո-  
րովհետեւ այդ գիրը թէ՛ Քրանական շահե-  
րուն ու պատիւն եւ թէ՛ հայկակն գտաին  
մատուցուած ծառայութիւն մըն է: Հատորին  
ինչ ինչ էիտերուն վրայ աւելի մանրամասն  
խորհրդածութիւններ եւ պակասներուն ու ան-  
ցնութիւններ ընելը կը կերպակամ այն բոպէին  
երբ պիտի գրեմ այդ կիլիկեան հարցին մէջ  
թէ՛ հայկակն քաղաքականութեան վարդիչնե-  
րուն եւ թէ՛ Քրանական եւ այլ գանձակից ազ-  
դերու զեկուարներուն բոնած ուղեգին կամ  
ուղեգիններուն մասին թի գրացած ու մտա-  
ծած: Այդ յօդուած կամ յօդուածարքը զոր  
ամիսներ առաջ խոստացած եմ գրել Միքայէ:  
Կիւրծեանի եւ Վահան թէշեանի Արմեի մէջ  
հրատարակած յօդուածներուն առթիւ, գրել -  
բաղդարար գեն չկըցայ շարագրել: Յօդուած-  
ներ զոր խոստացած եմ գրել Անակիսի մէջ եւ  
չեմ կըցած գրել, սկսուած յօդուածարքեր  
որոնց լրացումը ծանուած եմ եւ զոր չեմ կըր-  
ցած լրացնել, մէկէ աւելի են, կը խոստովա-  
նիմ, «Ե՞արքն ու գրագէտն Սովուս Խորենացիի  
մէջ», «Հայ Մշակոյթը եւ իր մէկնեանները»  
տիրոսով երիտ յօդուածաշարքեր, ինչպէս  
եւ Ս. Վրացեանի խումբ մը յօդուածներուն  
պատասխանող յօդուածաշարքը, որոնց առաջին  
մասը գրած ու հրատարակած եմ, եւ յաջորդ  
մասերը՝ նօթագրուած՝ գեն չեմ կըցած շարա-  
գրել, կամ «Արագիւան եւ Մ. Պէշկիթաշլեան,  
գերման ոստնակիզայ ու Քրանական առման -  
թիմից նիւթին վրայ Արմոնց բարեկամիս հետ  
բանագէճս, զոր չեմ լրացուած»: Այս յապադ-  
մանց պատճառը՝ բազմաւեսակ աշխատանք-  
ներով չափազանց բենաւորուած ըլլալս է:  
Բայց օր մը անշուշտ այդ կիսատ մասաց յօդ-  
ուածաշարքերուն վերջին մասը պիտի գրեմ ու  
հրատարակեմ: Գալով կիլիկեան ինգրոյն, ու  
մասհաւրապէս՝ Քրանական եւ ամերիկեան  
հոգատարութեան հարցին վրայ — որ ասուաց  
բարդ, նուրբ, գժուար նիւթ է, — գրելիք յօդ-  
ուածներուս, ատոնց յապատումը, բաց ի վերիւ  
յիշուած պատճառս, ունի նաև ուրիշ կարեւոր  
պատճառ մը, այն է որ ասոր մէկ-երկու կէ-  
տերուն համար պէտք ունիմ աչէ անցնելու  
Աղային Պատուիրակութեան թղթածրաը, եւ

չեմ գիտեր թէ ուր կը գտնուի ան այժմ: Կը  
կարծէի թէ ան Հ. Բ. Լ. Միութեան Պօղոս  
նուպար մատենադարանին յանձնուած էր,  
բայց մատենադարականին Արամ Անտոնեան  
որիէ տեղեկութիւն ուզեցի այդ մասին, ըստ  
թէ Պօղոս նուպար երբ քարուեցաւ Աղդային  
Պատուիրակութեան նախագահութեանին, Պար-  
ուիրակութեան թղթածրաը յանձնեց իր  
յաջորդ Գ. Նորատունկեանին, իսկ թէ այս  
վերջնոյն յանձնուած այդ նախկին թղթածրա-  
ը եւ իր նախագահութեան օրով կատարուած  
զործանութեանց թղթածրաը այժմ ո՞ւր կը  
յանձնին, չի դիմեր: Կարժէ որ Հ. Բ. Լ. Մի-  
ութեան կեղծոնակն վարչութիւնը զրպակի այս  
աշացուած էն արկ եղած փնտառութեն ու դի-  
մուներն ընէն, որպէս զի այդ կրկնակ թղթա-  
ծրացները գտնուին եւ պահպանուին Պօղոս  
նուպար Մատենադարանին մէջ, մեր ժաման  
կակից պատմութեան կարգ մը ուրիշ գաւերա-  
բութիրու հետ որ արդէն իսկ այնտեղ հա-  
ւարուած են:

Ամէն պարագայի մէջ, կիլիկեան հարցին  
ու հոգատարութեան ինդրուն վրայ յօդուած-  
աշարքը Անակիսի յառաջիկայ տարուած թի-  
ւերուն մէջ անպատճառ պիտի երեւայ:

Մահ խստայր Սովութի: — Այս քրնիկը ամ-  
բողջութեամբ շարաբորուած ու մէծ մասամբ  
տպուած էր արդէն երբ իմացայ խուռար Սով-  
ութիւնի մահուուն գոյժը: Գիտէի որ ամիսներէ  
ի վեր հիւանդ պառկած էր զարմանատան մը  
մէջ, բայց յոր ունէի — ինչպէս իր մերձա-  
ւորները — թէ պիտի յաղթէր հիւանդութեան  
ու պիտի կարենար գեն ատէն մը շարունակել  
իր բարի մարդու գործունէութիւնը: Բայց ա-  
հա մահը եկիր է անկարծ վիրջ գենէ անոր վեհ  
ու թեղմնաւոր կեանեին:

Խուռար Սովութի Ֆրանսայի եղողքական  
եկեղեցւոյն ուշագրաւ, հովհաններէն մին էր, այդ  
շշանակին մէջ հանրածանօթ ու յարգուած՝  
իր կրօնակն ու բարոյախօսակն ներշուն բա-  
րուներովը: Բայց իր երկրին քատարական  
կեաներն մէջ իր ունեցած գործունէութեամբն  
է մանաւանդ որ ան իր բովանդակ ապդին հա-  
մար յայտնի ու կարեւոր գէմէք մը գարձաւ:  
Երկրա տարիներէ ի վեր անիկա անդամ էր ն-  
րեսիփիանական ժողովին ու Քաղաքապետա-  
կան Խորհուրդին, իբր Փարիզի Զրդ թղթա-

մասի ներկայացուցիչ, քանի մը տարի առաջ ընտրուեցաւ փոխնախարար երեսփոխանական ժողովին եւ փոխնախարար Արտաքին Գործոց Յանձնաժողովին։ Ձերմ ու խոհական հայրենասէր մըն էր, պատկանող այն կուսակցութեան որուն պետք է լուր Մարէն։ Խորհրդարանին մէջ՝ մեծամասնութեան մեծարանին արժանացած դէմքերէն մին էր։

Ան իր գետատի հասակէն հետաքրքրուած էր հայկական հարցով, սիրած էր հայ ժողովուրդը իր տառապանքներուն եւ իր արժանիքներուն համար, եւ անոր զատին ամենէն համոզուած, անձնուէր, հաւատարիմ պաշտպաններէն մին հանդիսացաւ մինչեւ իր վերջին օրերը։ Ամէն անգամ որ Ազգային Պատուիքաւակութեանը, Գաղղթականց Կեղը, Յանձնաժողովը կամ ու եւ է հայ ազգասիրական կազմակերպութիւն, ու եւ է հայ յատնի դրոժէչ, իրեն դիմած եւ իր մէջամտութիւնը խնդրած է, ան միշտ փութիսու ու սրտազին կերպով տուած է իր աշակցութիւնը։ Երբ Պիհան եւ յետոյ Փուանքարէ քեմալտան Թուրքիան ընդդէմ յոյն տարրին, ընդդէմ կիրիկիոյ Հայոսթիւն, ընդդէմ Արեւելքի ամբողջ քրիստոնէութեան՝ նպաստաւորոց աղետարեր քաղաքականութիւննել որդեգրեցին, Առլիք եղաւ այն երեսփոխանը որ Խորհրդարանին մէջ քաջարի ու վեհովի ճառերով բորոքեց այս աւերիչ քաղաքականութեան դէմ, ջանաց — առանց դժբաղդարար յաջողելու — որ Քրտնական Ծմարիտ ոդիին ու շահերուն հակառակ եղող այդ քաղաքականութիւնը լքն իր երկրին ղեկավարները։

Հին ու իրապէս ասպետական Ֆրանսային, Հարազատորէն քրիստոնեայ Ֆրանսային մէկ

վաւերական զաւակն էր ան։ Ի՞նչքան առիթներով ան մէր ժողովուրդին դատին ու Ժակոյթին համար իր ունեցած սիրոյն ու յարգանքին ապացոյցները տուաւ, օրինակի համար՝ Աստուածաշնչի թարգմանութեան հազարցինց հարիւրամեակի Սորպոնեան հանդէսին իր նախագահական ճառով, Սեիրի Մուրտուեան վարժարանին մէջ իր արտասանած ատենարանութեամբ եւ այլեւայլ պարագաներու մէջ իր նամակներով, ուղերձներով կամ յօդուածներով։

Զինը ճանչցած եմ շատ մօտէն։ առաջին շաբերէն մին եղած եմ որ իրեն մօտեցած եւ մէր գտանին համար իր ամակցութիւնը խնդրած են։ կապուած էի իրեն հետ սերո բարեկամութեան մը կապերովը։ բաց ի մէր զատին վերաբերեալ ընդհանուր հարցերու համար իր ժամ ըրած գիմումներէս, — իր մինցով է, օրինակ, որ Լօզանի Խորհրդառողովին ասեն մէր կառան ի նպաստ Ֆրանսայի մեծագոյն անձնաւորութիւններէն ստորագրուած եւ Լօզան զրկուած կը չին տակ ունեցանք Խորհրդարանի խումբ մը ամենայատոնի դէմքերու ստորագրութիւնը, — գուուարութեան մէջ զըտնուող ի՞նչքան հայ անհատներու համար իր մէջամտութիւնը խնդրած եմ եւ այդ բազմազարդ մարդը, միշտ անխոնչ, անտրտունչ, իր բարեխօսութիւնը չնորհած կամ հարկաւոր դիմումը կատարած է։

Ֆրանսա իր ամենէն լուրջ եւ ամենէն աղնի զաւակներէն մին է որ կորանցուց, եւ հայ ժողովուրդը՝ իր ամենէն անկեղծ եւ ամենէն անձնուէր բարեկամներէն մին։

Ա. ԶՈՒԱՆԵԱՆ

